

# Մ Ի Ո Ն

ԱՄՍԱԿԻՐ

ԿՐՕՆԱԿԱՆ – ԳՐԱԿԱՆ – ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՆՅՕՆԱԿԱՆ ՀՐԱՑԱՐԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱԿԷՄԻ ՀԱՅ ՊԱՅՐԱԼՐԳՈՒԹՅԱՆ



ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ  
ԵՐՈՒՍԱԿԷՄ

# Ս Ի Ո Ն

Ժ.Բ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1938

ՓԵՏՐՈՒԱՐ

ԹԻԻ 2

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### «ՋԵԿՈՒՑՈՒՄ»-ԻՆ ԳԾՈՎ

Մեզի և անոնց համար որոնք համամիտ են «ՍԻՈՆ»ի անցեալ Գեկտեմբեր ամսոյ թիւին մէջ լուր օրերու ժամասացութեանց անզանցառելի նկատուելու մասին յայտնուած տեսութեանց, խօսք անզամ կարելի չէ ընել ուրեմն միայն ճարաթ և Կիրակի առաւօտներն ու երեկները ժամերգութիւն կատարելու համար: Եկեղեցին, «Տուն Աստուծոյ», «Տուն աղօթից», բաց պէտք է լինի օրն ի բուն. ժողովուրդ լինի կամ ոչ՝ կանոնական պաշտամունքը առաւօտ և երեկոյ պէտք է տեղի ունենայ անխափան. ինչպէս զիշերն ամբողջ, նոյնպէս ցերեկին, աստուածային խորանին առջև պէտք է նշուլէ անշէլ կանթեղը. ու ունէ մէկը, աղօթաւոր կամ ուխտաւոր, որ օրուան այս կամ այն ժամուն իղձը կամ ազդոււմը կ'ունենայ մտնելու անոր նուիրական դռնէն ներս, ի խորոց սրտէ խօսելու համար ընդ Աստուծոյ, պէտք չէ ընաւ փակ զսնէ զայն իր առջև. և իբրաւունք ունենայ նոյն իսկ պահանջելու որ, մեծ եկեղեցիներուն մէջ մասնաւանդ, ժամէն ներս կամ դուրսը, ժամատան մէջ, զանուի միշտ կրօնի պաշտօնեայ մը, ի հարկին առաջնորդելու համար զինքը աղօթքի կամ զահացում տալու համար իր ուխտաւորական կարիքներուն: Այսպէս է ցարդ միւս հին եկեղեցիներուն, մասնաւորաբար լատինականին մէջ, ու մինչև կէս դար առաջ և աւելի յետոյ ևս այսպէս էր նաև մեր մէջ, երբ դեռ չէր խանգարուած հին այն բարի կարգը, որ կը պարտադրէր քահանաները զիշեր և ցերեկ հերթով սպասել եկեղեցւոյ շրջափակին մէջ, ի ժամու և ի տարածամու հասնելու համար հաւատացեալներու պէտքերուն:

Ո՛չ թատրոն է եկեղեցին և ո՛չ լսարան, ուր շարթուան չորս կամ հինգ օրերը սարդը իր ոստայնը հիւսէ, և ուր՝ կրօնքի զաւափարլին դէմ ընչացք քերոյ մարդիկ օր մըն ալ ելին առաջարկելու որ պաշտամունք չեղած օրերը ուրիշ կարգի հաւաքումներ սարքուին. աղօթարան և սրբավայր է ան, «Կերպարանք Աստուծոյ անքանակ էութեան», ինչպէս պիտի ըսէր Նարեկեացի: Ու կըրօնքի մը համար, որուն հիմնական կանոններէն մին է «յամենայն ժամ կալ յաղօթ», այսինքն ամէն ժամ կարելիութիւն ունենալ աղօթելու, պէտք է լինի ան ընդմիշտ անփակ և ամէն վայրիկեան արամադրելի:

Այս մասին տարբեր մտայնութիւն մը, ըստ մեզ, պիտի նշանակէր ո՛չ թէ բողոքականութիւն այլ հաւատքի տեսակէտով զաղջ զզացողութիւն:

Բայց Ձեկոմիտեի ժամակարգութեան — «Երեսուցիական — արարողական խնդիրներ» — դուրսին մէջ կան ուրիշ կէտեր, որոնք պէտք է ըսել թէ նուազ խրտուցիչ են և ընդհանրապէս ընդունելի: Ատո՛նց է որ կ'ուզենք ակնարկել այս յօդուածին մէջ:

Այդ կէտերէն են, զոր օրինակ, «Ժամակարգութիւն» հատուածին մէջ դրուած հետեւեալ թելադրութիւնները. — Գիշերային և առաւօտեան ժամերգութիւն կատարել միայն կիրակի և տօն օրերը. Արևազայինը՝ միայն Մեծ Պահոց օրերը. Ճաշուն՝ միայն պատարագ մատուցուած օրերը. Խաղաղականը՝ միայն Մեծ Պահոց երեկոները. Հանգստեանը՝ միայն արտակարգ դէպքերուն. ու այս ամէնը կատարել կրճատուիմներով:

Արժան է յիշել հոս թէ որովհետև ժամերգութեանց կազմը իր սկիզբն ու զարգացումը ունեցաւ վանական կեանքի մէջ, ուր ամէն դիւրութիւններ կային պաշտամունքը իր բոլոր մասերով կատարելու պատշաճութեան և վայելչութեան ամէն կարելի պայմաններով, զլիսաւորաբար վանքերու մէջ է որ անթերի լրութեամբ գործադրուած պէտք է ըլլայ ժամագիրքը հանապազօրեայ կանոնաւորութեամբ: Թէև և մեր եկեղեցական զրականութեան մէջ կը պակսին առարկայական ապացոյցներ՝ խորհելու համար վանական և ոչ-վանական ժամերգութեանց բանաձևեալ տարբերութեան մը մասին, բայց միև կողմէ քաղաքներու և գիւղերու եկեղեցիներուն մէջ վանքերու ճոխ և բազմամասն ժամերգութեանց լրիւ կատարումը այնքան դժուար է երևակայել նոյն իսկ, որ անհրաժեշտ կ'ըլլայ ընդունիլ թէ շատ կանուխէն ոչ-վանական եկեղեցիները ազատ պէտք է թողուած լինին ամէն օր բոլոր ժամերգութիւնները չկատարելու, և ասկէց է անշուշտ որ վաղուց սովորութիւն դարձած է որ, մինչդեռ վանքերու և մասնաւորաբար անապատներու մէջ ամէն օր ութ կանոն սովորուածները կը քաղուէին և բոլոր ժամերգութիւնները կը կատարուէին անխափան, քաղաքներու և գիւղական եկեղեցիներու մէջ Արևազայն ու երեք ճաշունները և Խաղաղականը յատուկ մնացին մի միայն Մեծ Պահոց և ուրեք ուրեք նաև շաբաթապահոց օրերուն: Այնպէս որ, ինչ որ Ձեկոմիտեի յայտմ կը թելադրէ՝ ընդհանրացած սովորութեան կերպով մը օրինակահացուիմ է լոկ: Հանգստեան ժամերգութիւնը, այսինքն «Եկեղեցի»-ն, յայտնի է թէ կազմուած էր իբրև առանձին գիշերային պաշտամունք, զոր դեռ պատերազմէն ոչ շատ տարիներ առաջ դաւառի բարեպաշտ հայ ընտանիքները կը կատարէին երկիւզածութեամբ, նմիելէ առաջ, ծնողք և զաւակունք ի միասին: Այժմ շատ դիւրին չըլլայ թերևս ընտանեկան կեանքի մէջ նորոգել այդ սովորութիւնը. բայց ատոր համար ներքի պիտի չըլլար անշուշտ թոյլ տալ որ անհետանայ իր բաղկացութեամբն և նշանակութեամբը այնքան արտազուտ այդ պաշտամունքը, և հետևաբար կ'արժէ պահել և քաջալերել Մեծ Պահոց երեկոնները եկեղեցւոյ մէջ և հրապարակաւ կատարելու արդէն այնքան ժողովրդական դարձած ներկայ սովորութիւնը:

Գալով կրճատելու պայմանին, զոր Ձեկոմիտեի մը կը թելադրէ բոլոր ժամերգութիւններու առթիւ, նոյն իսկ հանապազօրեայ ժամասացութիւն չընել առաջարկուած պարագային, քիչ մը չափազանցեալ և անհարկի կը թուի ան մեզի: Կրճատումը արդէն կատարուած է, սովորութեամբ կամ աւանդութեամբ, ինչ ինչ կերպերով. զոր օրինակ՝ ամբողջ կանոն մը սաղմոսին տեղ վերջին մասը,

կանոնադրուած միայն պահելով, Հարցի և Մեծացուցելի հայրն շարականներուն տունները մէկ անգամ երգելով, փոխանակ երեքիններու՝ ինչպէս էր ի հնուսն, և յետոյ, ասոնց սաղմոսները, առաջին երկու տուններէն զատ, յապաւելով կամ լուեխեայն կարգաւով: Ի շարունակութիւն այդ սովորութեան, դեռ կարելի է թեքըստ զիջել օրհնութեան շարականի քաղաածքները, որոնք վերջապէս են արդարեւ, և թէ՛ օրհնութեան և թէ՛ հարցի հայրն շարականներուն տուններուն մէջ ընտրանք մը ընելով, ներշնչումի տեսակետով ամենէն զիջելիները պահելու և միշտ գէթ երկու տուն ունենալու պայմանաւ, իբրև փոխերգութեան տարրեր: Յամենայն դէպս, սակայն, մենք կրճատումի այս պայմանին հետի ենք տալէ այն արժէքը զոր Ձեկնութեան կը թուի ընծայել անոր, ինչպէս կ'երևի այդ տեսակետով ամէն վայրկեան ի յայտ բերած իր ձգտումէն, որպէս թէ Եկեղեցին բարեկարգելու ամենէն կենսական պէտքը կրճատումով գտնէր միշտ իր գոհացումը. մինչ աւելի քան պարզ է թէ կրնան լինիլ պարագաներ, ուր երկայնուժը և ընդլայնուժը, երբ վսեմ զգացման մը կամ խորհուրդի պահն է որ թափ կու տայ սրտին, կրնան աւելի շինիչ լինել:

Փակելու համար ժամերգութեան ինչորոշ վերաբերմամբ մեր նկատողութիւնները, կ'եզրակացնենք. Համամիտ չենք երբեք որ լուր օրերու ժամասացութիւնը ջնջուի. անհրաժեշտ է հանապազօրեայ պաշտամունքը, առաւօտ և երեկոյ, բաւարար կը նկատենք օրինականացումը Գիշերային, Առաւօտեան և Երեկոյեան ժամերգութիւններէն զատ միւսները որոշ ժամանակներու մէջ միայն կատարելու սովորութեան: Կրճատումը, բացի շատ հասկնալի պարագաներէ, անհրաժեշտ պայման էր չնքճ նկատել, իբրև տարր բարեկարգական աշխատանքի: Անհրաժեշտ կը նկատենք Բառասնորդական Պահոց օրերուն ձաշու երեք ժամերուն պաշտումը՝ կցորդաբար Երեկոյեան ժամերգութեան, որպէսզի իրիկնասկիզբի պահուն կարելի լինի միտսին կատարել Խաղաղականն ու Հանգստեանը: Տարւոյն մէջ անգամ մը, այսինքն սպաշխարութեան բուն կանոնական օրերու շրջանին, օրուան մէջ երիցս ժամասացելը ոչ միայն համաձայն է բարեպաշտական զգացման, այլ և օգտակար աստուածպաշտական հրահանգումի տեսակետով: Սրտառուչ եղբայրներուն հետ, Մանդակունիի հոգեզբած մեծ քարոզներն ու ալօթքները, Շնորհալիի վսեմ երգերով միասին, ի՛նչ աստուածային քաղցրութիւն կը ծորեն սիրտերէն ներս, երբ հասկցող և հասկցնելու շնորհն ունեցող հոգևորական մը քիչ մը կարենայ պարզել մանաւանդ անոնց իմաստը հաւատացեալին: Ի՛նչ անփոխարինելի տոյժ պիտի ըլլար երկրւոյժ հոգիներուն համար կրճատումը անոնց՝ Մեծ Պահոց ինքնամփոփումի և հոգևոր վերացման այդ օրերուն:

Թո՛ղ չըսուի թէ ժողովուրդը կարճ ժամերգութիւն կը պահանջէ. կրնայ լինել, այո՛, որ գոնուած ըլլան այդ թիւը զարնող որոշ թիւով անձեր, որոնց կրօնական զգացումը գաղձ է արդէն բազում տեսակետով, բայց մեր կարծիքն այն է թէ ժողովուրդը, չիբմ՝ միշտ կրօնքի սիրով, այդ կարգի մտազրաւումներէ չէ որ կը տարուի. ժամերգութեան կարճն ու երկարը չէ բնաւ որ կը զբաղեցնէ զինքը, այլ անոր տպաւորիչ և սրտազրաւ ըլլալը: Չենք քաշուիք Եսելէ թէ ժամերգութիւնը կարճելու փափաքը աւելի իրենց կոչումին զգացումը պղտորած եկեղեցականներէ ժողովուրդին մէջ՝ ածանցուած տկարութիւն մըն է:

եկեղեցականներ, որոնց թիւը ժամանակը և մեկնութեան անկարօտ պարագու-  
ները աճեցուցին զժբախտաբար վերջերս, որոնք եկեղեցականութեան լուծին  
տակ մտած են նիւթական մը ապահովելու համար առաւելապէս, որոնց համար  
պաշտամունքը տարապարհակ դործ մ'է, որոնք տուններէ և ընկերային շրջան-  
ներէ ներս կը մտնեն աշխարհականներէ աւելի աշխարհիկ մտայնութեամբ, և  
որոնք կ'ուզեն կարճ կապել ինչ որ հոգևորական պաշտօնի պարտականութիւնն է  
իրենց վրայ դրուած, փութով երթալ աւելի երկարօրէն զբաղելու համար իրենց  
կարգին ու կենցաղին հետ երբեք չներդաշնակուող գործերով: — Ի փորձոյ կը  
խօսինք այս մասին և ոչ թէ երևակայութենէ. ուր որ եկեղեցականութիւնը  
լուրջ ձեռնարկ մը ըրած է ոգևորելու և շինիչ ընծայելու պաշտամունքը, ժո-  
ղովուրդը սիրով ընդառաջած է այդ ուղղութեամբ աւնուած ունէ քայլ, ոչ մէկ  
արտունջ յայտնելով ստակէց պատճառուած ժամերգութեան երկարացման հա-  
մար: Չենք մոռցած Սեբաստիոյ մէջ այդ տեսակէտով տեղի ունեցածը. իսկ  
ինչ որ եղաւ Նզիպտոսի, մասնաւորաբար Գահիրէի մէջ՝ ուր այս տեսակէտով  
բարենախանձ քահանաները մեծամասնութիւն են, դեռ կը շարունակուի շուրջ  
քսան տարիներ առաջ սկսուած եկեղեցական խանդավառութիւնը Մեծ Պահոց  
ձաշունչերու և խաղաղական ժամերգութեանց առթիւ, կը հաստատէ միայն մեր  
կարծիքին ճշգրտութիւնը:

Ժողովուրդին եկեղեցիէն ուծացումը կապ չունի ընաւ պաշտամունքին  
կարճութեան կամ երկարութեան հետ. չխարուինք բնաւ այս կարգի վերագրում-  
ներէ. անիկա հետևանքն է աւելի կրօնական անտարբերութեան, որ, բոլորովին  
ուրիշ պատճառներէ ծնունդ առած, իրեն հող դտած է բոլոր եկեղեցիներուն,  
այսինքն նաև Բողոքականութեան մէջ, որուն աղօթաժողովները ամենէն աւելի  
կարճ կը տևեն. ու բոլոր եկեղեցիներուն մէջ, ժողովուրդին սիրոյ շերմութիւնը  
իրենց հետ ունին անոնք որոնց հոգևորականները ըմբռնած են կրօնական կեան-  
քի մշակումին կարևորութիւնը և հոգևով կը գործադրեն զայն:

Ասոր համար է որ համակրութիւն չենք զգար քանի մը եկեղեցականներէ  
անձնապէս մեզի հարողուած թելադրութեան մըն ալ՝ Ս. Պատարտդ չմատու-  
ցուած լուր օրերը միայն առաւօտեան ժամերգութիւն կատարելու, տօնական  
և Պատարազի օրերուն պահելով զձերայինը և առաւօտեանը միասին պաշտելու  
կանոնը:

Ո՛չ թէ անձնահաճութիւնը կամ քմահաճոյքը պէտք է վարեն կրօնա-  
կան կեանքը, այլ օրէնքը, աւանդութիւնը և նախնեաց հաւատքը:

Ոչ մէկ ժողովուրդ հարկադրուած է պահպանողական լինելու այնպէս և  
այնքան՝ ինչպէս և որքան մենք:

\* \* \*



**ԿՐՕՆԵԱԿԱՆ**

**ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՄ Ա. ԹՈՒՂԹԻՆ ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ ՌԻՍՈՒՑՈՒՄԸ  
ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ(\*)**

Առ Կորնթացիս Առաջին Թուղթը Հռոմ-մայրցուց թուղթին պէս վարդապետական գրուածք մը չէ, ոչ ալ Կաղատացուց թուղթին նման վիճաբանական ջատագովութիւն մը՝ Առաքեալի ուսուցման. այլ անոր մէջ խնդրոյ նիւթ են առ հասարակ գործնական հարցեր որոնք գրողեցուցած են Կորնթոսի Եկեղեցին: Միայն մէկ վարդապետական հարց մը ուղղակի կերպով մշակուած է այս Թուղթին մէջ — Յարութեան վարդապետութիւնը. սակայն ան ալ ծագած է ոչ թէ հայեցողական բերուածներէ այլ Եկեղեցիին զործնական պահանջներէն: Այսուհանդերձ թուղթին կարեւորութիւնը վարդապետական տեսակէտով՝ անժխտելի է:

1. Աստուածութեան մասին. — Բնականաբար չենք հանդիպիր այս Թուղթին մէջ Ամենասուրբ Երրորդութեան վարդապետութեան՝ այն ձեւով զոր ունինք Նիկիական Հանգանակին մէջ. այսուհանդերձ կայ ըսկզբունքը որով կարելի է կրտսել վարդապետութիւնը:

Ի վեր քան զամենայն կայ Հայր Աստուածը: Երբ Առաքեալը «Աստուած» բառը կը գործածէ միշտ այդ եզրին ներքեւ ի մտի ունի Հայրը: Որչափ ալ բարձր ըլլայ իր ուսուցումը Որդու ևն Հոգւոյն մասին այսուհանդերձ կը գործածէ այնպիսի լեզու մը Հօրը մասին որ յաճախ, եթէ ըսուածը տառապէս առնենք, մեզի կուտայ պատրանքը Հօրը Միապետութեան: Այսպէս՝ օրինակի համար՝ կ'ըսուի որ «Բրիստոս» Աստուծոյ է (Ա. Կորնթ. Գ. 23), և թէ՛ «ըզուխ Բրիստոսի Աստուած է» (ԺԱ. 3), և թէ՛ «յարժամ հնազանդեցի նմա (= Բրիստոսի) ամենայն՝ յայնժամ և Որդի իր՝ նազանդեցի այնմ (= Աստուծոյ) որ հնազանդեցոյց նմա զամենայն, զի եղիցի Աս-

տուած ամենայն յամենայն» (ԺԵ. 28): (Պիտի անդրադառնանք աւելի ընդարձակ ձեւով՝ մեկնութեան ընթացքին՝ այս և յաջորդ վարդապետական խնդրոց մասին. այստեղ լուկ հարեւանցի ակնարկութիւններ միայն կրնանք ընել):

Հայրը սկզբնական ազբիրն է ամբողջ ստեղծագործութեան. «Հայր, յորմէ ամենայն» (Ը. 6): Անոր յաւիտենական նպատակն է որ կ'իրականանայ տիեզերքին մէջ. «Այլ խօսիմք զԱստուծոյ իմաստութիւնն ծածուկ խորհրդով, զոր յառաջ քան զյաւիտեանս սահմանեաց Աստուած ի փառս մեր» (Բ. 7). Եւ Անոր իմաստուն նախաինամութիւնն է որ կը գործէ՝ մարդկութեան պատմութեան մէջ (Ա. 21):

Փրկագործութեան մէջ ևս ամենայն ինչ կը բղխի Հօրմէն: Ան է որ յարուցած է Բրիստոսը և . . . վկայեացք զԱստուծոյ՝ թէ Յարոյց զԲրիստոս» (ԺԵ. 15): Եւ եթէ Բրիստոս մեզի համար «իմաստութիւն, արարութիւն, սրբութիւն և փրկութիւն» եղած է, «չԱստուծոյ» է որ եղած է այդ ամէնը (Ա. 30): Աստուծոյ շնորհքն է որ տըրուած է մեզի Բրիստոսով և . . . շնորհացն Աստուծոյ որ տըւեալ են ձեզ ի Բրիստոս Յիսուս» (Ա. 4): Անոր զօրութիւնն է որ կը գործէ Եկեղեցիին մէջ (Բ. 5): Հօր Աստուծոյն հուգայ քրիստոնէից կուլումն ան զամակեցիու Եկեղեցիին. «Հաւատարիմ է Աստուած որով կոչեցարուի ի հարդրութիւն Որդւոյ նորս Յիսուսի Բրիստոսի Տեառն մերոյ» (Ա. 9): Ամէն օրհնութիւն Իրենն է և Իրմէ՛ կուգայ մեզի և Ան է որ կ'օժտէ Եկեղեցիին յատուկ պաշտօնեանեայով. «եւ զորս եզն Աստուած յեկեղեցուոյս են. նախ զառաքեալս . . . » (ԺԲ. 28). Կետեւարար ամէն բան պէտք է կատարուի փառս Աստուծոյ. «զամենայն ինչ ի փառս Աստուծոյ բարասլիք» (Ժ. 31). և միշտ գոհութիւն բարձրացնել Անոր. «Գոհանամ զԱստուծոյ իմոյ յամենայն ժամ. . . » (Ա. 4):

(\*) Հասուած մը յօդուածագիր վարդապետի վարդապետական աւարտահառէն (these):

Որդին եւ Հոգին երբեք չեն շփոթուիր  
 Հօր հետ եւ ոչ ալ իբրև ուրոյն Աստուա-  
 ծային Անձեր՝ կը մթազնեն Հօր գերազանց  
 փառքը:

Քրիստոսի Աստուածութիւնը այս Թուղ-  
 քին մէջ ծայրէ ի ծայր նախագրուած է:  
 Ս. Պօղոս այստեղ կ'ակնարկէ նոյնիսկ Քրիս-  
 տոսի նախագոյնութեանը. «Ձի ըմպէին ի հո-  
 գեւոր վիմէն որ երթայր զհետ նոցա. եւ  
 վիմն եր իննն Քրիստոս» (Ժ. 4): «Առաջին  
 մարդն (= Ադամ) յերկրէ՝ հողեղէն, իսկ  
 երկրորդ մարդն (= Քրիստոս) Տէր՝ յերկնից»  
 (ԺԵ. 47): Ան Աստուծոյ Որդին է եւ մեր  
 Տէրը. «Հաւատարիմ է Աստուած որով կո-  
 չեցարուք ի հաղորդութիւն Որդոյ Նորա  
 Յիսուսի Քրիստոսի Տեսուն մերոյ» (Ա. 9):  
 Գործիքը ստեղծագործութեան եւ փրկու-  
 թեան. «... մի Տէր՝ Յիսուս Քրիստոս որով  
 ամենայն եւ մեք նովաւ» (Ը. 6): Անոր ա-  
 նունը զուգորդուած է Հօր անունն հետ իբրև  
 աղբիւր շնորհքի եւ խաղաղութեան (Ա. 3):

Այն լեզուն որ Հին Կտակարանի մէջ եհո-  
 վայի համար գործածուած է: այստեղ կրկար-  
 կուած է Քրիստոսի համար (Ա. 2, 8): Ան  
 էր Հին Իսրայելին նեցուկը անապատի մէջ  
 (Ժ. 4). Ի՛ր դէմ էր որ Իսրայել մեղանջեց  
 (Ժ. 9): Եկեղեցիին մէջ ամէն բան Իրմէ՛  
 կախեալ կայ, Ան է միակ հիմքը որուն  
 վրայ հաստատուած է Եկեղեցին (Գ. 11).  
 «Ձի հիմն այլ՝ ոք ոչ կարէ դնել քան զեղ-  
 եալն, որ է Յիսուս Քրիստոս»: Յանուն Ի՛ր,  
 ի միութիւն Իրե՛ն է որ կը մկրտուին Քրիս-  
 տոնեաները (Ա. 13): «Ի նա՛» միայն կըը-  
 նանք վայելել ամէն սօրհնութիւն, շնորհք,  
 իմաստութիւն, արդարութիւն, սրբութիւն  
 եւ փրկութիւն» (Ա. 3, 30. 2. 11): Ամէն բան  
 մերն է եթէ մենք Իրն ըլլանք, «ամենայն  
 ինչ ձեր է, զուք Քրիստոսի էք» (Գ. 22):

Առաքեալները Անոր ներկայացուցիչե-  
 ներն են (Ա. 1, 17). Անոր պաշտօնեանե-  
 րը. «Այսպէս համարեսցին զմեզ մարդիկ,  
 իբրև զպաշտօնեայս Քրիստոսի...» (Գ. 1):  
 Քրիստոս է գերագոյն Որէնստուն: Առաք-  
 եալը Կորնթացաց Եկեղեցիին հրահանգներ  
 սուած առեն միշտ կը յենու Տիրով հրա-  
 մանին վրայ (Է. 10, Թ. 14, ԺԱ. 23): Ան  
 է որ տակաւ առ տակաւ պարտութեան կը  
 մատնէ թշնամի զօրութիւնները եւ ամբողջ  
 տիեզերքը Աստուծոյ իշխանութեան ներ-

քե կը բերէ, գործ մը որ պիտի ամբողջա-  
 նայ Իր երկրորդ գալստեան (Ա. 7, ԺԱ. 26):  
 Ան է որ պիտի դատէ մեռեալները. հե-  
 տեարար մարդիկ պարտին սպրկել եւ գոր-  
 ծել Իր դատաստանը միշտ ի մտի ունենա-  
 լով (Ա. 8, Գ. 13-15):

Առաքեալի ուսուցման մէջ «խաչելեալ  
 Քրիստոս»ը կեդրոնական տեղ մը կը գրաւէ:  
 Քրիստոս իբրև Միջնորդը Աստուծոյ եւ մար-  
 դուն միջև առանցքը կը կազմէ Աւետա-  
 բանին, նոյնիսկ ամբողջութիւնն է Աւե-  
 տարանին: «Ձի ոչ եթէ ի մտի եղի գիտել  
 ինչ ի ձեզ բայց միայն զՅիսուս Քրիստոս  
 եւ զնոյն՝ ի խաչ ելեալ» (Թ. 2):

Ս. Հոգիին թէ՛ անճանաբարութիւնը եւ  
 թէ՛ Աստուածութիւնը յատկօրէն կ'ուսու-  
 ցուի այս Թուղքին մէջ: Անոր անձնաւոր  
 ըլլալը կ'երեւի ԺԲ. 11ին մէջ ուր Ս. Հո-  
 գիի կամեցողութիւն կը վերագրուի. «Սյլ  
 զայս ամենայն յաղողէ մի եւ նոյն հողի եւ  
 բաժանէ իւրաքանչիւր որպիս եւ կամի»: Իսկ  
 աստուածութիւնը երեւան կուգայ Բ.  
 11ին մէջ ուր Իրեն կը վերագրուի մինչեւ  
 իսկ Աստուծոյ խորխորհուրդ ըրապիրե-  
 լուն գիտակ ըլլալը. «... նոյնքան եւ ոչ  
 զԱստուծոյն ոք գիտէ եթէ ոչ Հոգին Աս-  
 տուծոյ»: «Ձի հոգին զամենայն քննէ եւ  
 զխորս Աստուծոյ» (Բ. 10): Ան Աստուծոյ  
 Հոգինք է, այսինքն Անոր ինքնագիտակից  
 կեանքը եւ ոչ թէ Աստուծոյ անանձնական  
 մէկ կարողութիւնը:

Ս. Հոգին աղբիւրն է շնորհաց եւ յայտ-  
 նութեան. «Սյլ մեկ յայնեաց Աստուած  
 նուրբ իւրով (Բ. 10): «Բայց իւրաքան-  
 չիւր ումք տրեալ է Յայնութիւն հոգ-  
 ւոյն» (ԺԲ. 7): Իրմէն է որ կը բղխին Եկե-  
 ղեցիին մէջ ի յայտ եկած բոլոր այլազան  
 շնորհները. «Թէպէտ եւ բաժնեք շնորհաց են  
 այլ նոզի նոյն է» (ԺԲ. 4): Ս. Հոգին կը  
 բնակի հաւատացեալներու մէջ որոնք Աս-  
 տուծոյ տաճարներն են. «Ո՛րչ գիտէք եթէ  
 Տաճար էք Աստուծոյ. եւ հողի Աստուծոյ  
 բնակեալ է ի Ձեզ» (Գ. 16): Կան Ս. Հո-  
 գիին մասնաւոր շնորհները, տարբեր՝ այլ  
 եւ այլ անձանց մէջ, որոնք յարմար վիճա-  
 կի սր մէջ կը դնեն ենթական օգտակար  
 ըլլալու ամբողջ Եկեղեցիին մասնաւոր ծա-  
 ույրութեամբ մը եւ կամ պաշտօնով մը  
 (ԺԲ. 8-12):

Գալով չօր, Որդույն եւ Ս. Հոգիի յառարբերութեան մասին, կը գտնենք այստեղ եւս Եկեղեցիի ուղղափառ դաստնութեան հիմքերը:

Աստուածութեան միութիւնը այնքան յստակ է որչափ Երեք Անձանց ինքնորոշութիւնը: Քէ որչափ սերտ է յարարութիւնը չօր եւ Որդույն, Միոյն գործելուն եւ Միսին գործելուն միջեւ տեսանք արդէն (Ա. 3, Գ. 23, Ը. 6): Նոյնը կը տեսնենք երբ նկատի առնենք Երեքին գործելու մասին ըստածնները: Գրիտոսնեաները միլըտութիւնը, սքրացումը եւ արդարացումը, որ կը կատարուի «յառնել Տեսնել մերոյ Սիտուսի Գրիտաստի», տեղի կ'ունենայ միևնոյն ատեն «Հոգւով Աստուծոյ մերոյ» (Չ. 11): Եթէ նոյեւոր շնորհները կուզան Ս. Հոգիին (ԺԲ. 4), մինք սակայն կը հարուստանանք Գրիտաստով. «Ձի յամենայնի մեծայարուք զուք նովու (= Գրիտաստի) ամենայն բանիւ եւ զիրութեամբ» (Ա. 5): Եկեղեցիին որչափ մարմինն է Գրիտաստի նոյնչափ Աստուծոյ Տաճայն է ուր կը բնակի Ս. Հոգին (Չ. 15-19): Հողեւոր պարզեաներու բաշխումին մէջ չօր, Որդի, Որդի եւ Հոգին միասին կը գործեն (ԺԲ. 4-6): Եթէ ուշադրութեամբ նկատի առնենք Բ. 1-16 հասարկներու մէջ յաւել թերութեմ փոտարկութիւնը, պիտի տեսնենք որ Ս. Հոգիին միտքը մէկ է Գրիտաստի միտքին հետ եւ Գրիտաստի միտքը մէկ՝ չօրը միտքին հետ:

Այս բոլոր ըստածնները Աստուածութեան մասին կուզան հաստատել թէ Եկեղեցիի ուղղափառ ուսուցումը Ամենասուրբ Երրորդութեան Մէջ մի Անձին եւ Անոնց յարարութեան մասին, բացայայտօրէն կ'երեւի այս Թուղթին մէջ. ոչ բնականաբար բանաձեւեալ վիճակին մէջ, այլ լեզուն, զոր Առաքելաց յայտեղ կը գործածէ, համաձայն է Եկեղեցիի դասանած վարդապետութեան հետ:

2. Մարդու մասին. — Մարդու մասին այս Թուղթին մէջ յայտնաբերուած վարդապետութիւնը շատ վեհ է եւ սերտօրէն կապուած՝ Աստուծոյ մասին աւանդուած ուսուցման հետ:

Մարդը փառքը եւ պատկերն է Աստուծոյ: Անկումը — մեղքը — այդ պատկերը եղծած է բայց էլ չնշած: Ան ի վիճակի է Աստուծոյ յայնտեղութիւններ ստանալու, հասկնալու Աստուծոյ կամքը եւ Անոր հաճոյ երեւցած ձեւով ապրելու: Յայտնու-

թիւնը կը տրուի մարդուն ոչ թէ անոր հետաքրքրութիւնը գոհացնելու համար այլ զԱստուած եւ Իր կամքը ճանչնալու եւ այդ ճանաչողութեան լոյսով կատարելութեան դիմելու: Մարդ լուի կը ջանքեբով չի կըրնար հասնել հոգեւոր կատարելութեան որուն սահմանուած է ինք (ԺԵ. 45-49 եւ տես այդ մասին Մեկնութիւնը): այլ՝ Գրիտաստի կենդանարար հպումով եւ Անոր մէջ — օր Գրիտաստ:

Անկման վարդապետութիւնը, թէեւ չէ մշակուած այս Թուղթին մէջ այն ձեւով ուրով մշակուած է Հռովմայեցոց Թուղթին մէջ, բայց նմանաբար է ամենուրեք: Այսպէս՝ մարդ, իր անկման պատճառաւ, իր այժմեան բնական վիճակին մէջ չի կրնար ընդունիլ կամ գնահատել բարձրագոյն հոգեւոր ճշմարտութիւնները (Բ. 14): չի կըրնար հասնել Աստուծոյ ճշմարիտ գիտութեան (Ա. 2). մահուան գատակնիքին տակն է (ԺԵ. 22): Ամբողջ մարդկային ցեղը ինկած է Ազգամով, մարդկութեան զարբեր իր ակիւն մէջ արատաւորուած է, հետաքրքր ինչ որ կը ըլլի սնկէ պղտոր դուրս կուզայ: Այս բոլորը ըսուած են ոչ թէ մարդկութեան ինկածութիւնը ցոյց տալու համար, այլ փըրկութեան անհրաժեշտութիւնը շնչառելու համար. փրկութիւնը կրնայ իրականանալ, այսինքն մարդը իր անկեալ վիճակէն կըրնայ վերականգնիլ եւ բարձրանալ, միայն ու միայն Գրիտաստի հետ միացումով, — օր Գրիտաստ՝ ապրելով: Ամէն ինչ որ կ'ընէ կամ կը կրէ քրիտոսնեայ մը պարտի կատարել զայն «ի Գրիտաստ» (Գ. 10, 15, 17, Թ. 1, 2, ԺԵ. 18, 31, 58): Փրկութիւնը անհատին լուի իրբեւ անհատ պարզեութեամբ չէ, այլ Եկեղեցիին, որ տեսանելի մարմինն է Գրիտաստի, եւ անհատներ իրենց վարդապետութիւնը կը գտնեն իրբեւ անդամներ յալ Շեկեղեցիին, այսինքն մասնակցելով այն կենսաքին որ կը գործէ Եկեղեցիի մէջ (ԺԲ. 13): Աւետարանը, այսինքն փրկութեան քարոզութիւնը, փիլիսոփայական կամ Աստուածաբանական գրութիւն մը կամ գիտութիւն մը չէ, այլ Զօրութիւն մը. եւ այդ՝ Աստուծոյ զօրութիւնն է, որ կը գործէ Եկեղեցիին մէջ եւ որ կը նշանակայ Գրիտաստի հետ, եւ Աւետարանը քարոզել ոչ այլ ինչ է իթէ ոչ Գրիտաստ քարոզել եւ փոխադարձաբար: Աւետարանը այս միակ եւ ճշմարիտ ըլբեւումը աւելի շնչառուած է Թուղթին առաջին գլուխներուն մէջ (Ա. 22-24, Բ. 1-21):

Արդ, մարդիկ պէտք է այս բարի լուրը

— Աւետարանը — ընդունին հաւատնով: Հաւատքով փրկուելու վարդապետութիւնը որ Ս. Պօղոսի ամհինէն աւելի մշակած եւ շեշտած վարդապետութիւններէն մինն է՝ իր ներկայութիւնը ամենուրեք կը զգայնէ այս թուղթին մէջ: Եւ հաւատք ըսուածը անորոշ անիրական բանի մը հաւատալը չէ, այլ Քրիստոսի կեանքին, գործերուն, անօրէնութեանց եւ խոստումներուն հաւատալն է, այսինքն ապրուած եւ պատահած պատմական իրողութեանց համոզումը: Եթէ մերժեն մարդիկ այս պատմական եւ սոոյզ աւետարանը փրկութիւնն ալ իրենց պիտի մերժուի: Սակայն հաւատքը փրկութեան ճամբուն մէջ առաջին քայլն է, անոր պէտք է յաջորդէ ուրիշ անհրաժեշտ քայլ մը — Մկրտութիւնը:

Եթէ հաւատքն է որ կարելի կը դարձնէ Քրիստոսի հետ միութիւնը, այսինքն փրկուելու թեւք, սակայն մկրտութեամբ է որ այս միութիւնը իրապէս կը օնորհուի: Մկրտութեամբ մարդիկ մասը կը կազմեն Քրիստոսի փառաւորեայ մարդկութեան. «Բանդի միով հոգեւոյ մեք ամենեկեանս ի մի մարմին մկրտեցաք» (ԺԲ. 13): Մկրտութիւնն ալ հաւատքի «սակտ» մըն է, բայց տեսանելի սակտ մը: Մկրտութիւնը զգալի կիրպով ընդունել է Քրիստոսը իբրև սակտանորոշ մը: Անոր իշխանութեան տակ մտնել է, նշան է նոր կեանքի մը սկզբնաւորութեան. այս բնութեամբ զուգահեռական է կարմիր ծովի անցքին հետ. «Իսրայէլը Մովսէսի ետեւէն՝ կարմիր ծով մտնելով՝ գործնակաւ նապէս ընդունեց զայն իբրև իր առաջնորդը»: Եւ, ուրիշ խօսքով՝ հաւատաց անոր (Ժ. 1-11): Մկրտութիւնն զիրջն է որ հաւատացեալները «կոկեցեալ աւարտըր են եւ անուրբալք ի Քրիստոս»: Մկրտութիւնն զիրջն է որ անոնք «լուսացուած սրբացած եւ արդարացած են» (Չ. 11), անդամները՝ Քրիստոսի փառաւորեայ մարմինին. «Ո՛ր զի տէք եթէ մարմինք ձեր անգամք են Քրիստոսի» (Չ. 15): «Այլ զուք մարմին Քրիստոսի էք եւ անգամք յանդամոց նորա» (ԺԲ. 27):

Հաւատացեալները կը անանին Քրիստոսի նօրիմարածեալ Մարմինով եւ Արիւնով (Ժ. Ծ, 16), եւ՝ այդու ամենաւերտ միութիւնը մտնող կուգայ Քրիստոսի եւ հաւատացեալի միջև (Ժ. 17): Օր մը մարդոց փրկութեան ընթացքը պիտի վերջանայ այսինքն ի վերջոյ մարդիկ կատարեալ պիտի ըլլան, իրենց մարմինը Քրիստոսի մարմինին նմանութեան փոխակերպուելով (ԺԲ. 49):

Սակայն ի՞նչպէս պէտք է պահել հաւատքով սկսած եւ մկրտութեամբ իրականացած փրկութիւնը — Պէտք է նախ գիտնել որ այս կիրպով ստացուած փրկութիւնը լոկ բաշարար փրկութիւն է, որով ենթակայ ձեռքէ հանուելու: Իրական եւ բուն փրկութիւնը ձեռք ձգուածը պահելն է եւ անաղարտ պահելը: Արդ, ի՞նչպէս կարելի է այս վերջին փրկութիւնը ապահովել. — Մարդկային գործակցութեամբ՝ Աստուծոյ շնորհքին: Ամենամեծ զգուշութիւն եւ հաւատարմութիւն անհրաժեշտ են պահելու համար զայն. մշտնջենական հաւատք եւ բարոյական, այսինքն յօժարակամ, համապատասխանում պէտք է ստացուած փրկութիւնը անկնքելու եւ սեւեականացնելու համար. կամաւորապէս մեղանշողները եւ անվիղջ մնացողները կը զրկուին այդ փրկութիւնէն, եւ ոչ ժտանալէն զկրթայութիւնն Աստուծոյ:

Աստուծոյ այնքան ակնկեր բարեքնելը եւ պարզեանքը բոլորովին չեն ապահովեր Սկիզբիցն մեղքին մէջ ինչպէս բացայայտուին ճշմարտեցալ այս իրողութիւնը Հին Իսրայելի (Ժ. 1-11) եւ կորնթոսի Սկիզբիցն վրայ: Աստուծոյ նախախնամութիւնը կը ցուցուի ոչ թէ զմիջ փորձութիւններէն զերծ պահելու կամ աննոց զէմ պաշտպանելուն մէջ, այլ առաւելագոյն փախուստի ճամբայ մը բանալուն մէջ. «Հաւատարիմ է Աստուած որ ոչ արկիցէ զձեզ ի փորձութիւն առաւել քան զկար ձեր, այլ արասցէ ընդ փորձութեանն եւ զինք, զի համբերիկ կարասջիք» (Ժ. 13): Նոյն խոսքով Ս. Պօղոս, որ ամենին աւելի արժանացած էր Աստուծոյ նշորհքին, ինքզինքը ապահով չէր գար, չէր պէտք կը զգայ օհնել մարմինը եւ հնազանդեցնել» զայն որպէսզի վերստին չիջայ (Ժ. 27):

Ամբողջ Թուղթը լի է կորնթացուց ուղուած անկեղծ անուշեբով որ իրի՛նք ալ նոյն բանը ընեն. մէկզի գնեն վերջնականապէս փրկուած ըլլալու ինքնախարութեան պատրաստքը: Մարքոսն եւ դուրս նեւան չարիքը որ յառաջ եկած էր իրենց այդ չարագանց յանձնապատասխանութիւնէն. ապրին եւ գործ են միշտ սո զգացումով որ թէ եւ բարժանացած են փրկութեան շնորհքին, բայց պէտք ունին ձեռք անելու զգուշութեան ամենախիստ միջոցներ հիթէ չեն ուզեր ի վերջոյ կորսնցնել իրենց ստացած օրհնութիւնը:

**ԲԱՆԱՍԵՂՆԱԿԱՆ****Ն Ո Ն Ի Ո Ն Լ Ո Ն Ս Ո Ն**

Ինձի այնպէս կը քրի որ առաւօտն է մրթին  
Ապարանքի մը բաց դուռն ուրիկ անցնիլն է դժուար,  
Ռ՛վ է մեր կեանքն անյիծեր որ պատահոն իսկ սեւ հացին  
Դառնանամ է փոխարկն երազներու անհամար:

Որովնեսեւ յուսացինք մանուկ անմեղ հասակէն  
Որ գոնէ մէկ ճեմաք մ'իսկ կրնար ըլլալ նճարիս.  
Ա՛հ, Լոկիկները վաղուց ըսպանրած են արդէն,  
Արխուն անոնց պղտորած է աղբիւրները վընիս:

Բայց եւ կ'երթամ այս նամբն ամբայնգրած հոգիով,  
Որովնեսեւ իրիկուան ջղջիկներուն պէս նորէն  
Հոգիւրն ինձի պիտի գան շուրջս անվերջ դառնալով . . .

Յուսալը ին՛նք է արդեօք որ անցեալին ձայներէն  
Չայն մը քերես աւետ որ Արեգակն է արդար,  
Ու համբոյրի մը նըման քաղցրացած է ամէն քար . . .

ԱՐՍԷՆ ԵՐԿԱՔ

**Ն Ո Ն Ի Ո Ն Լ Ո Ն Ս Ո Ն**

Երէ միայն գիտնար վերջին երգ մը զրոյցի  
Ուր հովերու շունչէն Լոկ մը դողահար  
Լինին վըրայ տեսներ մահուան լոյսին համար  
Որ իրիկուան վիսակներուն մէջ կը յածի:

Անոր ըսէ՛ր այս լուռ կարօսը միջոցի  
Հեղուկ ծիրէն անդին խորո՛ւնկ, աստեղալար,  
Հովի մը ձայնը որ կանչէ՛ր, ու մի՛՛ս ըլլար  
Ինքը երպարս առանձնօրէն ձի՛ւն քախիծի:

Բայց միևնոյն ծառերն են մո՛ւք ու մեղմալաց  
Ավառնիքն վրայ. միեւնոյն լիճը զմեռիսէ,  
Սառ հայելի ուր տիւն սիրտն է արիւնած . . .

Ու ս՛րք անհուն հակասագրէն՝ լո՛ւռ կը դիտէ  
Սրիքն շունչին սարսուռն եղէգ մը լընասէր,  
Եւ հուսկօրէն կ'երգէ, բայց ինքը չի՛ լըսեր . . .

ԱՐՍԷՆ ԵՐԿԱՔ

# ՄԱՏԵՆԱԻՍՄԱԿԱՆ ԱՎՈՐԱԿՆԵՐ

ՀԱՅՈՒՆՆԻՆ ԳԱՅՏՄՈՒԹՅԱՆ ԱՌՁՅՈՒՄ

Գրեց՝ Հ. ՎԱՐԻՒԱՆ Վ. ՀԱՅՈՒՆԻ: Մեծ 8<sup>րդ</sup>, էջի 471: Վեներսիկ, Ս. Ղազար, 1936:

Հեղինակը իր նահատական և պատմական նախորդ երկերէն լաւագոյններուն վրայ նոր մըն ալ կ'աւելցնէ այս հետաքրքրաշարժ հատորով: Իր առաջադրութիւնն է շարունակել, իր իսկ բառերով՝ «Լուսաբանութիւնը հայ վաղեմի քաղաքակրթութեան», ուսումնասիրելով հայ կնոջ դիրքն ու դերը իր կենքի անձնական, ընտանեկան, ընկերային կողմերուն վրայ: և «առաքելական», բարեգործական և քաղաքական բնուոր ասպարիդաց մէջ», իր ընչախարհին մէջ անշուշտ ամենէն աւելի և հայրենի սանձանիւրէն դուրս, ուր տարաւ ան սոչկ իր հմայքը:

Սերբուս հաւատարիմ իր այս ծրագրին, ներհուն միտքով արձանագրելու շատ յատակ յատակացմի մը համեմատ, ինչպէս իր մեթոտն եղած է միշտ, իր նիւթը կը բռնէ Չ. Պլուխինցու, իւրաքանչիւրին մէջ զատ զատ և ինամեալ մանրամասնութեամբ վերլուծելու համար հայուհիին հոգեկան և բարոյական զարգացման, սաստիկ կենսաքին, ամուսնութեան, մայրութեան, ընկերութեան, վայելագոյնութեան, Եկեղեցւոյ, բարեպաշտութեան և առաքելութեան, բարեգործութեան, շինարարութեան, ուսումնասիրութեան, քաղաքական կենսաքին, բաշխութեան, տառապանքի, սուղի մէջ, օտարութեան մէջ՝ ըրիտօրոնեայ և այլակիտն յարկերու տակ, ու, աւելի քննական ըստ ներքուզարկան ընտյժ մը սուսած ըլլալու համար գործին, կը դիտէ հայ կինը նաև իր ժխտական յատկութիւններէն անկէտէն ալ, «չայ կինը չարութեան մէջ» մասնաւոր գլուխով մը:

Արդարձ դիրքին ընթերցումը, հանելի և հրահանգիլ արդարեւ, այն ասպարուսութիւնը կուտայ թէ գրիչը ի յառաջագունէ, այսինքն նախագոյն տարիներէ, մալած, զտած ըլլալով հին ու նոր այլ մատենագրութիւնը և օտար գրականութիւններէն ալ ինչ որ կապ ունի ազգայինին հետ, զարմանալով դիրբութեամբ կը զատարեք և կը տեսնապարտ մտէն ծանօթութիւն և տեսութիւն որ առընտրութիւն աւելի իր կէտագրած նպատակին հետ, ու, նման խճանկարիչին, որ առջևը շարած պնտիկերուն մէջէն արագորէն կ'առնէ գունազգեղունած մանրուք կիտուսածները, հանդիպարուած կամ մտապատկերուած օրինակի մը համեմատ տեսարան մը կամ զէմք մը արուեստագործիւ համար, կը յօլէ, կը յօրինէ և վաղելական իրենց գրաւիչ գեղեցկութեան մէջ կը կենդանացնէ հին արիւարներ:

Գործին հիշող այս հանգամանքը, սակայն, որ պիտի կարենար ինքնին առաւելութիւն մը նըկատուել, մեզ կը թուի թէ աւելի թացութիւն մըն է հոս, սա տեսակէտով մը: Հ. Հայունի իր ամբողջ գործին մէջ կարծես աւելի ստասեհու-

ուսած զաղափար մըն է որ կը պատկերացնէ ըստ թէ կ'ընէ քննական հետազոտութիւն. այսինքն համոզում մըն է որ կը տարբարէ և ոչ թէ գիտութի ի ինչդիր կը տքնի: Այնպէս որ իմ ընթերցումս միտ միջոցին քանիցս սա հարցումն ըրի ես ինծի թէ այս գիրքը, բացի «Ճարութեան» գլուխէն, որ գործին ամբողջութեանը մէջ կը մատնէ արդէն իր քիչ մը ոչ-յարմարադիր (déplacé) կեցուածքը, հայրենասիրական պանծացումի ձեռնարկ մըն է արդեօք թէ զուտ գիտական իրուածք մը: Այդ հարցումը շեշտուեցաւ իմ մէջ 124րդ էջին ստորև մանաւանդ, ուր իբրև ապացոյց հայ կնոջ ունեցած ազդեցութեան հասարակութեան հանրային կարծեաց վրայ կը պատմութիւն և թէ Ոսկեմայրութեան շարունակելու համար ինչպէս որ մը զարգացու երազատան կնոջ մը այն յայտարարութեան թէ Սմբատ, ուղէ է իր գերեզմանին մէջ, և թէ Գագիկ ինչպէս հարկադրուեցաւ դուրս հանելու եղբորը մարմինը իր վերջին հանգիտակէն, հանգարուեցնելու համար ժողովուրդն ու զօրքը: — Գատահարը կնոջ ազդեցութեամբ բացատրելի կէպէ էք արդեօք թէ ամբոխային սնանաւատութեամբ:

Երկրորդ կէտ մը, զոր պէտք էինք նախ իսկ նկատել՝ այն է թէ գրեցին խորագրեր բողբոջիկ չի համապատասխանը անոր պարունակութեանը:

Այս գրեցը կը ըրարի ոչ թէ իսկակաւ «Հայուհի»-ով, այլ հայ թագուհիներու, իշխանուհիներու և աղնուազարմ Թիկիններու զէմքերով մանաւանդ, բուն ժողովրդական և աստիճկն ոչ զուտ ուրեք է որ կ'անարկուր անոր մէջ: Կ'ընենք այս նկատողութիւն՝ ոչ իբր գիտութիւն, այլ իբրև մատնանշում լով. զի գիտնէք թէ ինչպէս գրեթէ բոլոր ազգաց նոյնպէս և մերինին հին պատմութիւնը ժողովուրդին պատմութիւնը չէ առհասարակ, այլ ընտրանիքը, այսինքն արբուսիքին, Եկեղեցիքին, աղնուականութեանը և ինտուրգիականութեանը: Բուն մայր զանգածքը, արմատը, որ հիմն է սակայն համայնական գոյութեան, անտեսանելի է հոս, և ծածկուած՝ դասակարգային խտրականութեանց թանձր ծայրերուն ներքև. ու Հ. Հայունի, որ զպատմութեան մէջ միայն կ'ուզէ որոնել իսկական Հայուհին, այսինքն արդար չի գտնել արգի հայուհին զէմքին և կենսաքին մէջ ալ փնտռել հինը, որովհետև այժմեանը, հիմակ մասնաւանդ, ազգին անհրաժեշտ է վտարանքի օտար գրութեան մէջ, այլափոխուած է ամէն օտար ազդեցութեանց տակ, իբրև մատնադրական հմտութեան իրական տիրացած միտք, և որուն չի պակսի հոգեբանական թափանցողութեան շնորհը, յաշտպակէ է սակայն որ զատուեքը կ'ընէ երբեմն հին աստիճկ հայուհիին մասին ևս, հետևաբանելով աղնուական կենցաղի կարգ մը պայմաններէն և Երևոյթներէն: Մէկ խօսքով, ո՛չ թէ Հայունին, յընդհանուր, այսինքն իբրև ընտրանական զապափարի մտապատկերացում, այլ այնուամբար հայուհիին զէմքեր է որ կը շարժանկարութիւն ամբողջ երկին մէջ, լոյսին տակ սոսկ մատնադրական վկայութեանց, սակայն, սակայն նոյն ժամակնարկուելու անոց պատմաքննական արժէքին և ճշտութեան:

Նկատելի ուրիշ կէտ մըն է ամբողջ գիրքին զիտարածմանը համար գործողութեամբ արժուանի կերպով: Կրնը առանձինն զուխնելու մէջ յաջողութեամբ կը նկատուի իբր աշխիհ, խոսեցեալ, ամուսին, մայր, ընկերակիցի անդամ, դեղարուեստի բարեկամ, կրօնատէր, հայրենասէր, և ինչ և ինչ. ու սակայն յաճախ պատճառ կը զառնայ նոյն անձին մասին բազմիցս կրկնաբանութեանց՝ զանազան գլոխներու մէջ, քանի որ. նոյն բարձր հայուհին ալ զբառու եղած է թէ՛ իր զբառակ ընտանեաց, թէ՛ իբրև ամուսին, մայր և հանրային գործիչ, և այլն: Ամբողջ ստորաբաժանումի այս կերպն ալ, որ կարծես երբեմն կը արկարայնէ գործին գիտական ուսումնասիրութեան նկատմամբ, տեղ տեղ կայրենասիրութեամբ մանր օւսումնէր ձևը ստեղծ անոր կարգ մը էշերուն, կը հասցըտի թէ անտեղիտալի պոխի ըլլաք այսպիսի գրուածքի մը մէջ, քանի պատմագրական ցուցմունքներով հիշատակ համազորութեան մը ձգտումն առի ան աւելի՛ քան թէ իմաստասիրական վերլուծումներով ընդայնուած ճինական հետազոտութեան մը՝ մէկ կամ քանի մը մեծ հայուհիներու, կամ, Հայուհիին գաղափարին մասին: Կերպին կէտ մը, որ սակայն անակնկալի չի բերեր ընթերցողը Հ. Հացուելի գրչին առջև, այն մտայնութիւնն է՝ որով նա ճիշդ կ'ընէ հայ կեանքին մէջ կնոջական հոգեւոր մեծութիւններ տեսնել առաւելագոյն ջաղկանակաւն վէճերէն առաջ և երկրորդ Պահլաւունեաց դարէն սկսեալ ուրջ շրջանի մը մէջ... Բայց զկարի՛ է առաւելեալ այսօր, ներքին է արգալի հասարակ թէ՛ շնորհ եկեղեցւոյ ինքնութեան ոգին թխտող այն դարերուն, որոնք, հակառակ իրենց մասին չէտ գիտեր ի՛նչ արամազորութիւններէ յառաջացած նախապայտանց, հարուստ եղած են ալգային կեանքի նշմարիտ ոյթներով, ինչպէս անագան ուսումնասիրութիւններ հաստատեցին վերջապէս, հայ կնոջ կորսնցցուած ըլլալ այն բան աղետական շնորհներու իր բեղնաւորութիւնը. յետոյ, կարելի՞ է մտածել թէ արարիկ. Գրիգորիտեանց և Ներսիսեանց գրքերուն՝ քաղկեդոնական ոգին տիրած ըլլալ հայկական բարոյականին վրայ զսանտաբանական ընդմտումներով... Ո՛րք զինչ հարկ պիտի լինի այն ատեն ճշմարտալի Քնդակալականը և Տամականին, և յատկապէս իր ազգաստեմին մէջ և շուրջ յառաջ եկած զուտ հայեցի և հայալուծէր քրակառնութիւնը... Եթէ Շնորհալի ինչ կամ էր այդ ոգիին տիրապետութեան տակ, ի՛նչ սքեւ կ'ուզէր ուրեմն Քնդակալիտե ուսանող իր Ապիտոտ եղբորորդայն ուղղած չափաւ բանքը վերջացնող ան տողով. Ե... Այլ զհասարակ որ յաւազանն՝ անշարժ պահեա՛ մինչ յաւիտեանս: Անցնինք սակայն:

Անխաբար այդ քանի մը վիրապահումներէն՝ որոնց առաջին երեքը մասնազգր դրական հաղաթ բացատրելի են միշտ, 2. Հացուելի այս գործը կը մնայ միտածէք և իր քաղմարդական գարունակութեամբ շահեկան և գնահատելի թէ՛ իբրև պատմամտասիրական երկ և թէ՛ իբրև բանասիրական ուսումնասիրութիւն: Հայ ընթերց-

ողը անոր մէջ հպարտութեամբ պիտի տեսնէ հայ իրական սեռի բարձր զաստ տոհմիկ գեղեցկութիւնները՝ մանկութեան, զիջման և հոգեկան դատարարական, ընտանեկան կեանքի նիւթական և բարոյական կազմաւորման ամուսնական կեանքի քաղկեդոնութեան, ի՛նչ հակառակ զայն երբեմն երբեմն դառնացնող բազմակիտութեան և հարեակալութեան զոխմէ երեսոյթներէ՝ գրեթէ միշտ պահած՝ հաւատարմութեան, մայրական նուիրումի մնեստէր գիտակցութեան, ընկերային յարաբերութեան պահուստութեան և աղիցեցութեան բարձրութիւնը, հայալի աղետական նրբութեան զգացումը, Եկեղեցւոյ հանդէպ եկեղեցական կեանքի մէջ պատկառալից լըջութեան, բարեպաշտական պարտականութեանց անթերի հատարման, հաստատութեան և կրօնասնողներու կազմակերպութեան վերաբերմամբ ինքնութեանն սէրը, հիւանդաց խնամքի, հիւրասիրութեան և կարոտեղջ նպաստարման բարեգործական ձեռնարկութեանց, նոյն իսկ հանրային շինարարութեանց, ուսումնասիրութեան և զբառական օժանդակութեան, գործես մասնակցութեան ետանդը, արուեստից հանդէպ, քաղաքական ձեռնարկներու նկատմամբ, ստուապանաց և սուրբ մէջ նախանձանդորութեան և հումբրութեան, զգաժա յափառութեան օգի, օտար պատկարի մէջ հարսնացած ատեն իր սպալը սիրելի ընծայող բարեմասնութիւններ, և այս՝ թէ՛ քրիստոնեայ պետութեանց մօտ (Բիւզանդիոն, Վիզրոս, Երուսաղէմ, Անտիօք, Յուպլէ, Սիդոն, Կայրի) և թէ՛ այլաբան յարկերու մէջ իբրև հայ Ենթերներ (Արար, Թաթար, Պարսիկ, Թուրք, և ինչ), ուր քաղաքական նկատման և ստիպողականութիւններ տակեր էին զայն. ու երկու պարագային ալ միշտ շնորհալով իր աղիցութիւնը, և հնարաբուն ընելով իր ծնող փոքուրդին և Եկեղեցւոյն քաբալոս ի նպաստ:

Մասնաւորապէս արտայայտ են ընկերութեան մէջ և ճիւղաքանակ կեանքի մէջ՝ գլոխներու առաջինը՝ իբրև յայտագրութիւն ամբողջած հաստատութեան մէջ աճած հասած հասարակական լուրջ բարեմասնութեանց, որոնք յարգանքի կը պարտաւորեն ամէնքը հայ տկար սեռին հանդէպ: Բարեմասնութիւններ, զորո թէ՛ և քրիստոնեական կեանքը աւելի հարտացուցած է; քայց որոնք նախաքրիստոնեական անցիային ալ անձանթ չէին բոլորովին, ծնունդ լինելով բուն իսկ աղգային հոգեւոյ. իսկ երկրորդը՝ իբրև արժանաւոր պանծացում քաբուին գրուել վրայ կամ առնթիւր հայ կնոջ կողմէ իբրև Թարգուհի կամ քաբայակին, իբրև փոխառորդ կամ յաջորդ, իբրև հոգարմութեան կամ խնամակալ ի ցոյց բերուած առաքիտութեանց, որոնք մեր պատմութիւնը պարզաբեցին Երատոյի, Աշխէնի, Կեանքի, իտարովանոյշի, Կաղարմարի, Տասնադուխտի, Մամբանի, Ամսէնի, Խորիշանի, Վախալի, Սոփիայի, Զարմանդուխտի, Մարիւնի, Զապէլի, Ռիթմայի, Բիւրեղի, Շուշանի, Ալիծի և քաղաւմ նմաններու սիրելի անուններով:

Ս քանակի է մտածումը, զոր Հ. Հացուելի ու-

նեցած է Ե. դարու հայ կնոջ վայելչացիտութեան ճաշակը ներկայացնելու համար, Ուկրբերանի Պօլոսի մեկնութեան մէջ «Ջրնադ օրիսրդի» նկարագիրը առեող քնապրին և հայրենիին հատուածները զէմյանգիմանելով և ցոյց տալով թարգմանիչին կողմէ աւելցուած բառերն ու բացատրութիւնները, որոնք արգարև այդ թուականին մէջ կանայցի գեղեցկութեան մասին Հայոց ունեցած ճաշակը քը բարացուցին. յետոյ, նոյնպէս, քիչ մը վարը յառաջ բերելը Նարեկացիի «Յոռնիցն նրբնեից ի մի կից կամար, աչքն ծով ի ծով ծիծաղախիտ» տալին, որ շատ բարեխաջող վկայութիւն մըն է Ե. դարու հայկական վայելչացիտութեան ճաշակին՝ նինչ զար ետքը զեռ նոյն կաղապարով պահպանուածին մեր մէջ. Հացուռնի, որ դր «Պատարարութիւնն Հայոց» գործին մէջ հրպանեցած էր միայն ապացուցումի այդ կերպը, այստեղ աւելի կատարելագործած է դաշին: — Բայց այս գիրքին մէջ հայ կնոջ նկարագրին ամենէն

վտեմ գիծը վայելչեցող զուգարը, ըստ մեզ, այն հատուածն է (էջ 213), ուր կը նկարագրուի վարդանակերտի ճակատամարտին, 700 թուականին, Բագրատունի Սքատ կիւրապագատի բունակէն խուհայահար փախտական Արարներուն հանդէպ Շուշան Տիկինի ցոյց տուած բարեգութիւնը, ապացոյց արգարև քրիստոնէական բարձր ոգւոյ:

Կարգաէ յետոյ այս գիրքը, որ հանելի և կենդանի ներկայացումով մը կ'այտնւնայնէ մեր պատմութեան և մատենագրութեան ամենէն սրբատաղրաւ էջերը, անոնցմէ քաղուած մաքուր ծաղիկներով հիւստիւ համար պտակ անթառամ հայ տիկնոջ գլխուն. կարելի չէ շնորհապարտ չըլլալ Հ. Հացուռնիի, Աղզի'ն տոն ինքն վերենձայած այս պատուոյն համար, և չշնորհաւորել զինքը, որ մեր նոր գրականութիւնը և հայագիտութիւնը կը հարստացնէ այսքան գեղեցիկ գործով մը:

ԲՊ.

ԿԵՆՍԱԳՐՈՒԿԱՆ ՆՕԹԵՐ

Տ. ԵՍԱՅԻ Գ. ՊԱՏԻՆԱՐՔԻՆ ՍՈՒՐԵՆԻՍԱՂԷՄԻ

(ԻՐ ԶԵՆՔՈՎ ԳՐԻ ԱՌՆՈՒՄՍ)

ԵՍԱՅԻ ՎԱՐԴԱՊԵՏ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ ՈՒԶՈՒՆԵԱՆ ԿԵՍԱՐԻՈՅ ԹԱԼԱՍՅԻ

1825 Ծնեալ է ՌՄՀԴԻ Կնքահայրն է Կարապետ Համամեան Յակոբեան թաղացի: Երթալ Պօլիս, ուսանի զարհեստն հիւսնութեան (տողրամաճի) միջոցաւ 5-6 ամսոյ:

1844 Միարանեալ ի Ս. Աթոռս, աշակերտեալ Դաւիթ վարդապետի Կարնեցոյ: Գնայ ընդ նմին յնգիպտոս ի նոյն ամի, միջոցաւ չորս ամսոց, դառնայ նաև ընդ նմին ցամաքաւ ի հեճին հեճեալ:

1845 Գնայ Յուպէ ընդ իւր վարդապետին (որ տեսուչ անուանեցաւն) տարի միջ:

1846 Գնայ ընդ նոյն վարդապետին ի Դամասկոս ի հատուցանել (ըստ հրամանին Կիրակոս արքեպիսկոպոսի փոխանորդին Սրբոյ Աթոռոյ, զի Զաքարիա պատրիարքն վախճանեալ էր նոյն տարին) վասն չինուութեան առաջնորդարանին՝ վարդապետին, եւ ընդ նմին յետս դառնայ ի Սուրբ Աթոռս: Ելանէ յաշակերտութենէ Դաւիթ վարդապետի գծտութեան պատճառաւ առ ոչինչ . . . և յորդորի ի բազմաց, այլ ոչ անսայ:

գիտելով թէ՛ եթէ անսայ, զկնի սակաւ ժամանակի պարտի Ս. Աթոռոյն յորդեգրութենէ զբիւրի, ոյր վասն ընտրէ հեռանալ յաշակերտութենէ և տառապիլ փոքր ինչ առ ի ստանալ զանուռն ծառայութեան Ս. Աթոռոյն, յոր անձկանք սրտի վարեալ էր լինիլ ծառայ: Ոյր վասն ի պատիժ չանսալոյ յարատուց ոմանց, նաև իսկ փոխանորդ Կիրակոս սրբազան արքեպիսկոպոսի, առաքի ի ներքնատուն (մաղազայ) մոմատան, ուր մնայ իբրև ամիսս երկուս կամ երիս, անթերի վարելով զպատճոն իւր զպրութեան:

1847 Առաքի ընդ Վանցի Պետրոս վարդապետին ի Պերուտ (ի պատիժ, ոչ բաւականացեալ առաջնովքն, կարծեմով թէ յայտու տարագիր արասցեն զնա ի Սուրբ Ուխտէս, որ ուխտելոյն կողմէն չէր զիւրին): Ամենայն հնազանդութեամբ յանձն առնու ի սէր իւր սիրեցելոյն Սրբոյ Աթոռոյն, և զկնի երկուց ամսոց դառնայ ի Սուրբ Աթոռս: Այն ինչ Եւզոկիացի Կուտ

Յօճաննէս վարդապետն կիրակոս սրբապանին պատրիարքական հրովարտական Պէտուտ հասեալն էին, ընդ նոսին գան Երուսաղէմ: Եւ ի գալն զարձեալ սւղղակի առտոնց հարցանելոյ ուրուք սիրով . հրթոյ ի նոյն ներքնատունն: Այն ինչ եպիսկոպոսութեան հրթալոց էր ի նոյն ամի Դաւիթ վարդապետն իւր, յորգորի յամանց դարձեալ հրթալ ընդ նմին էջմիածին, այլ ոչ յանձն առնու, գիտելով թէ դեռ պատճառն նոյն է, կարէ կրկին արտաքսել զինքն անտի: Լինի հրամանաւ սարկաւազ ընդ Բարուղամու ի կիրակոս պատրիարքէ ի Ս. Հրիշտակապետ հեղեղցիին:

1848 Երթոյ Պոլիս հրամանաւ կիրակոս պատրիարքի ընդ Պօլսեցի Ճէվարիքի անուանեալ ծերունի Յօճաննէս պապայ միաբանի, տանելով ընդ իւրեանս ի Հնգկաստանէ եկեալ լահորի շալերս և զքարինս նորոգ շինելոց երկուց պատուական թագերաց, որոց մինն յանուն Սահակ վարդապետի վախճանելոյ ի Ճիստէ, իսկ միւսն՝ Յոպպէի գօնցօլ Մուրատ տղայի կողակից բարեպալուուհի Հեղինէ խաթունին: Զկնի վեց ամսոց ըստ հրամանի կիրակոս սրբական պատրիարքին առ փոխանորդ Ռամանջի Գէորգ վարդապետն (որ զկնի լուսարարապետ ընտրեցաւ) վերադառնալ ի Սուրբ Աթոս: Զեռնագրի աւագ-սարկաւազ ընկերօքն ի Դաւիթ եպիսկոպոսէ կարնեցույ ի Սուրբ Յարութիւն յերկրորդ Գողգոթայի սեղանն յաւուր Երեւման Խաչին: Վարէ ըզպաղտօն կոնդակագրութեան երեք տարի, երկուսն ի սարկաւազութեան իսկ մինն ի վարդապետութեանն:

1851 Զեռնագրի վարդապետ Զմիւռնացի Յօճաննէս սրբապան պատրիարքէ հինգ ընկերօքն, այսինքն՝ Խաչատուր, Միւլքիւսէթ, Արիստակէս, կիրակոս, Աբրահամ ի Սուրբ Յակոբ, յաւուր տօնախմբութեան Սրբոյ Խաչին: Վասն միաբանութեան քանի մը վարդապետաց ի հաստատութիւն վարժատան, թանգարանի և բարեկարգութեան տպարանի Պօլիս առ Ազգն զիւր գրեթոյն (որ և չառաքեցաւ իսկ դարձեալ նոյնիսկ գրող վարդապետաց ի մէջ իւրեանց համոզմամբ), այլ առ ի երկեցուցանել կամ յետ կատեցուցանելոյ ի նոյն խնդրանաց արգելուի երկու ամիս ի պատարագելոյ, զայն ևս սիրով կը տանէ ոչ երկու ամիս, այլ երեք

ու կէս ամիս: Հեռանան իւր, լաւ ևս է ասել բաժանիչն ի Միաբանութենէ՝ առաջարկեալ ի նոյն ամի առ սրբական պատրիարքն՝ խնդրէ զհաստատութիւն վարժատան, թանգարանի և տպարանի բարեկարգութեան: Վերջապէս յաջողի հրաման ստանալ ի նոյն վեհէն և լինի տեսուչ թանգարանի, և հաստատի ի Սուրբ Աթոսս վարժատուն վասն սարկաւազաց և զպրաց ի Զամիւլթ-թաղի սենեակներէն մինն, և Կեսարացի Դաւիթ վարդապետն, որ ուխտաւոր եկեալ էր ի նոյն ամի, լինի վարժապետ: Յաւելուն ի վերայ սորա նաև տեսչութիւնն վարժատան և տպարանին և սիրով յանձն իտանէ: Այլ աւագ տարբախտութեանս, պատճառաւ հրթալոյն նոյն Դաւիթ վարդապետին խանգարի վարժատունն: Յաւելու նոյն վարդապետն վերատեսչութեան վարժատան աշխատութիւնս ի վերայ թանգարանի, և բազում տառապանօք և սրքնութեամբ օրքանոցօր պայծառանայ: Յաջողի բազում թախանձանօք ի ձեռն լուսարարապետ Գէորգ սրբական եպիսկոպոսին ի հուսց մնացեալ ձեռագիր զրոց հրաման առնել սրբական պատրիարքէն և փոխադրէ անտի ի թանգարան հազար չորս ձեռագիր գրեանք միայն: Աշխատի միայնակ զայնսովկ մատենանս կարգադրել, սրբել, մաքրել և զանուանս նոցա գրել, և ո՛ւր գրուիլն, յու՛մմէ՛ գրուիլն և ո՛ր կտունն գրուիլն նշանակելով և կատարէ, և նոյն թանգարանին ծեփն տայ նորոգել և այնքան գրոց տախտակեայ թանգարանս տայ շինել և այլն:

1857 Ստեպեալ ի սիրոյ տպարանին՝ ի ծաղկեցուցանել զնա կալուանարարաթի արհեստին (որ է ամենազրկին կրպիւ եւ արժան զնով թէ՛ մայր և թէ օեկից պատկերի կամ ծաղկի գաղափարն հանել, կամ միևնոյնն կամ անոնց մայրն) և անտանելի նեղութեամբ ևս տառապանօք ձեռք կը բերէ, համարէ թէ առանց վարպետի, միայն քանիցս տեսանելով և լատինաց վանս, եւ ոչ բաւականացեալ այնքանոյ՝ հետևի անընդհատ աշխատութեամբ առաւել ևս զիւրացուցանել, և հասնի իսկ ըստ փափաքանացն և այնքան ստաւելու յայն արհեստ, մինչև որ և իցէ նիւթի վերայ պալլըր պատել կամ զնոյն արծաթով կամ ոսկով գօծել, իբրև սքանչելի ինն եղանա-

կաւ, մինչև տեսողաց զարմանս պտտճառել:

Հետևի արևանկար (Ֆոթօկարաֆ) արհեստին առ ի ծանօթս տալ Ազգին Սուրբ Տեղացեաց վրասօք՝ նոցա զարևանկարուն հասնելով, և ներքին դիտաւարութեամբն թէ զկնի ժամանակաց բարբ Հայաստանի հնու-թիանց գորպիտութիւնն ծանօթացնել կարացնէ ընդհանուր Ազգին, որ է գործ հայրենասիրութեան, որ արդարև միակ պարտաւորութիւնն բազմաց: Ջնոյն արհեստ ձեռք կը բերէ ոչ սակաւ թիրութեամբն հանդերձ, այսինքն վերկիկրոյ ուսնալ, զի ուսուցանողն խիստ խարդախ դեպաւ, ոչր պատճառաւ թէ՛ վասն գործեսաց, թէ՛ դեղորէից 12-13 հազար դուրուշի շահի պարտուց տակ կ'ըլնի, այլ ոչ յուսահատեալ երբնք՝ նոյն թիրութեամբն շարունակէ ըզնոյն և ոչ լքանի:

1859 յԱպրիլ բազում աղաչանօք դժուարութեամբ հրաման կ'ատանայ Յօհաննէս սրբազան պատրիարքէ երթալ Պօլիս միջոցաւ 5-6 ամսոց և կատարել զթերութիւն նոյն արհեստին ի մերազնէից՝ եթէ գոյ: Յերթաւն հանրագեալ ի Ջիմաւնիա՝ մնայ անդ իբրև հնգհետասան օր ի տան Սաւաւանան Հայրապետ պատուելոյն, որոյ և այլ բարեկամաց միջնորդութեամբ Քաստիքեան Պողոտէն արևանկարի պակասներն ուսանիլ սկսանի ըստ փափաքանացն, այլ ինչպէս սովորութիւն է արհեստաւարաց միշտ ծածկելով կամ խօսելով ուսուցանել, կարծելով թէ իւր օրապահիկն ի ձեռանցն յափշտակեցէ, ոչր վասն միջոցաւ հնգհետասան աւուրբ զօր ինչ շահեցեալն էր բաւ համարելով՝ երթայ դէմ եղեալ տեղին կոտանդնուպոլիս: Ընդ հասանելն անդ (ուր փոխանորդն էր Իսահակ վարդապետն Պայպուրթի) շարունակէ ուսանիլքն որքան կարելի էր առ ներսէս պէյ Տատեան և տողբամաճի պաշի ուստայ Գալուստի որդի՝ Որդիք ապայն, իբրև այցելու գասառու: Չկնի վեց ամսոց բաւական արդեամբք նոյն արհեստապատկան իրօք և կամ վասն թանգարանի յիշատակելօք՝ զայ հասանէ ի Սուրբ Աթոս և սկսանի դարձեալ շարունակել թէ՛ զնոյն արհեստն և թէ՛ զտեսչութիւնն թանգարանի և տպարանի:

Չկնի վախճանիչոյն Յօհաննէս սրբազան պատրիարքի՝ Տօրէն ժողովի անդամ ընտրի և շարունակէ նա ևս բաւական ա-

տեն, և ստիպեալ թէ՛ արհեստին և թէ՛ տպարանի գործոց՝ հրաժարի յանդամակցութենէն առժամանակ մի՛ համոզելով ըզՏօրէն ժողովի:

Երթայ Վերլուսն՝ տանելով զՅովսէփ վարդապետն տեսուչ Վերլուսնի, զի անդ ումանք ի ժողովրդոցն անդաժա՛ք՝ անպատիւ արարեալ էին զԱստուածատուր վարդապետն Խարբիդցի և զքանի տեղիս վերաւարեալ, ոչր վասն դնոյն անզգաման ի ձեռն Ահմէտ բաշալի Կեսարացոյ խրատեցուցեալ, առեալ ընդ իւր զԱստուածատուր վարդապետ զայ ի Սուրբ Աթոս:

Ելանէ քուէ պատրիարգութեան և մամ՝ ընդ Սահակ և Յակոբ վարդապետաց, և զիր մի առանձին մամ ի մի ի ժողովականաց (յերեսփոխանաց) անտի համոզել զսա: Այլ սա ոչ միայն ոչ համողի, այլ հանդերձ հրաժարականաւն սաստիկ նամակաւ մի յանդիմանէ՛ վասն իւր այսպէս խորհելոյն աղազաւ:

1863 յԱպրիլի 25 երթայ յԵւրոպայ ծախիւք նախ Ջիմաւնացի Սպարթալեան Մհի: Յօհաննէս աղայի և այլոցն որք ուխտաւորք էին տարւոյն այնորիկ, յարտաքուտ պատճառելով զկատարելագործին արևանկար արհեստին և այլ աթոռապատկան իրաց, այլ ի ներքեան, զոր Տէր միայն զիտէր, փախուտ տալով ի պատրիարգութենէն որ մօտալուտ էր: Եւ սա յայտնի անտի էր զի յերթալն իւր՝ հըրաժարական թուղթ մի ձգէ առ Տօրէն ժողովն, գրելով յայպէս (զոր ի պատրիարգարանի թղթոց մէջէն դարձեալ գտեալ օրինակեցաք):

Հողեզուլմար սուրբ հարք,

Այս օրես Երեկայ գործոյս պատճառաւ (որ է երբալ մեր ի Մանչեսթր քաղաքի մը ազգասէր բարեբարաց ձեռօք) հարկ անձին համարեցի ծանուցանել Սուրբ ժողովոյդ որով ընդհանուր Միաբանութեան քե՛ եք հարկն պահանջ վասն պատրիարգութեան Մրբոյ Գանոյս քուէ քալ, իմ անուամբս քուէ քուէ անընդունակ է ինձ: Իմ յօժար կամօքս ետու զայս զիր առ Տօրէն ժողովր ի միամտութիւն եւ ի պատեհ պահու յայտել Երևասիս կողմանէ զայս զիր իբր հրաժարական:

Նսեռ իբրև միաբան վարդապետ ո՛ր վասն ընտրութեան ուրիշ հարց եւ եղբարց

հուէ Յալու համար բաժնաճանաչման, իմ կողմանիս ձայնս յանձնեցի Արժանատուացի Բաճառագրաս վարչապետի սուրբ եղբոր, ոյր վասն հաւատարմի եմ քե ի շինութիւն եւ ի պայծառութիւն Սրբոյ Տաճնս լինի: Տե՛ր ի բարին եղբերեսցե՛ք:

Մտաւայ Տեսուն Նասիի վարդապետ Միաբան Սրբոյ երուսաղեմի

1863 ի 22 Ապրիլի

Ի Վանա Սուրբ Յակոբեանց

Իմանէ ի Յոպպէ, մտեալ ի չղզիեաւն հասանի յղեղքտանդրիս. անդ թալասցի Աշըխեան Մհի. Յակոբ աղայ հարպատ բարեկամէ և հայրենակցէ գտանէ մեծ ընդունելութիւն և 30 լիբայ անգղիոյ ձեռնատուութիւն և այլ յոմանք ևս անդ ձեռամբ Աշըխեանին, և անտր մտեալ ի չղզիեաւ ի ձեռն Յակոբեանց Պ. Թաղաբլի (որուն յանձն արարեալն էր Սպարթալեան Մեծապատիւ Յօհաննէս աղայն), նախ Մալթայ և ապա զկնի 21 աւուր քաշելով սաստիկ ալէկոծութիւն և մեծ վտանգ մի անցուցանելոյ զկնի ի ձկնաբլթարի նեղուցին, համարէ թէ մաղապուր պրծեալ, և տառապանք ի ծով Ատլանտեան մինչև կոտորի մաքրինայի և սպառլ ամխոյ, յորմէ ստիպեալ փախուստ տայ չղզիեաւն ի նաւահանգիստն Սպանիոյ ի Վիկոյ քաղաք՝ սպառլ թէ՛ յերեսաց ալէկոծութեան և թէ վասն առնելոյ անգէն զբաւական ամուսնս, զի զեռ բաւական ճանապարհ ունէր երթալ մինչև Լիվըրբուլ: Եւ անդ մնացեալ իրբև 24 ժամ, բազում աղաչանք և միջնորդութեամբ հրապատասց կարողանայ բաւական ամուսն բառնալ, զի իւրեանք եւս սակաւ ունենալոյն աղաքաւ գծուարացան տայ: Եւ մինչդեռ ամխոյսք մակոյցէ կրէին զածուսն՝ այն ինչ կէսօրն հասանէր ժամանակն, սկանս ջուրք ծովուն տեղ տայ յեղերացն, հեռանայ յերկրէ և կը հետեի մակուկացն նստիլ ի ցամաք զկնի կէս աւուր. եթէ էջր առեալ ըստ բաւականին իւր զածուսն՝ կարծեմ հետեեալ աւուր մընալ պարտաւարէր, վասնզի մինչ ի մետասն ժամու, յորում ելաք ի ճանապարհ, անցանելով այն կնճռալից լիբանց միջոցաւ (ընդ որ մտանելն՝ ի ճանապարհի պատահեալ ի նաւակէ անտր խնդրեալ էաւ զմի ոմն գիտակ ճանապարհին) ելանեն դարձեալ

այն ծով Ատլանտեան: Այնինչ լուսովն զիշերախառն իշխանին նաւն ընթանայր խորտակեալ զայլս լեռնակուտակ և ի նոյն թաղեալ երբեմն, անգէն խնայիլ կ'սկսի լուսինն զլոյս իւր, այսինքն խաւարումն բոլորական, ոյր վասն խաւար կայաւ յամենայն կողմանէ և կը հետեի նմին մէջ և խաւար շօշափելի: Երուսեալ նաւապետին և ի նեղ անկեալ չգիտէր թէ յոր կողմն դարձուցէ դնաւն. ճանապարհորդք իւրաքանչիւր զմիտս ամբառնայինս առ Տէր Աստուածն իւրեանց: Մինչ այս մինչ այն՝ անա՛ սկսանի նաւապետն ձայն տայ շարունակ անընդհատ շղգու (տիւտիւկ), եւ այս առաւել խոռովեաց զսիրտ համաշիկց: Ո՛հ, անդ էր ասել զառակն զայն թէ օմր ոչ գիտէ աղօթել՝ նաւեսցա՛ր: Համարէ թէ նոյն ալէկոծութեամբն հասանին ի Լիվըրբուլ 21րէ աւուր, թող զայն անտանելի տառապանս որ է լիզու չգիտնալն և 21 աւուր միջոցաւ մէկ ըստ գոնէ հասկեալ կամ հասցնել չկարենալն, և նաւապետին բարեմտութեամբն, որ կարծելով իրբ րուծման կարօ՛ք չալս խառնեալ հինտաղք խմցնելն, յորմէ պատահեալ լուծողութիւնն, որ այն միջոցին նաւաստիք անգամ չուան լարեալ յամենայն ճանապարհս իւրեանց երթեկէլին, մտարեհա՛մ այն միջոցին լուծողական գեղ խմել, և երթեկէլին ո՛ր տասնիման տառապանք, և այն՝ այնպէս համարէ թէ անօգնական տեղի:

Վերջապէս հասանին ի 24 Մայիսի ի Լիվըրբուլ. անդ Տէր Գասպարեան Պ. Արտաշէսէն մեծ մարդասիրութիւն գտանէ. եւ հետեեալ օրն նորա ձեռօք Մանչեստր առաքի չղզեկառքով. զկնի մէկ ժամու հասանի ի Մանչեստր յիկեղեցին շաքաթ երեկոյի, ուր յերեկոյան եկեղեցու աւարտմանէ զկնի՝ ամանք վաճառականք առ Եանապարեան Գեր. կարպպտ վարդապետի նստեալ խօսէին, և արդէն ըստ ազգարարութեան Սպարթալեան Մեծապատիւ Մհի. Յօհաննէս աղայի գիտէին նորա զալուստն ի մտոյ, ոյր վասն բազում մարդասիրութեամբ ընկալան՝ դեա ի պատիւ թէ՛ խրկողաց եւ թէ Սուրբ Երուսաղէմի Սուրբ Աթոռոյն:

Սկսանի շարունակել անդ ըստ բազմանացն եւ ըստ ձեռնտուութեան թէ Տայրեանց և բոլոր անգ զտանելոց՝ զպիտանիսն

ուսանել մինչև ի 12 Յուլիս ամսոյ. եւ վերջին օրերն համայն վաճառականք ձեռամբ Եանհապարեան կարապետ վարդապետին գրուածք մի բանան, որով 80 Անգղիոյ սոկիէ չափ հաւաքեալ տան նմա յօգնութիւն ձեռնամխեալ արհեստին: Եւ յերկոցունց կողմանց ամենայն շնորհակալութեամբ ելանէ ի ճանապարհ 12 Յուլիսի ի Մանչեստրէ, և հանդիպելով ի Լանտոն և անդ առ Մարկոսեանն երեք օր հիւր մնալով, որ և մեծապէս պատուեաց, նոյնպէս անդ գտանէ Տէր Գասպարեան Ղազարոս աղայն իւր ընտանեօքն եւ Վարպետեան Պ. Ահարօնն ևն. որք բազում մարդասիրութեամբ ընդունելոյ և պատուելոյ զկնի, Ղազարոս աղայն ի Մարտիլիայէ ուր որ կամի երթալ՝ շոգենաւին պիլլէթ առնոյլ համար նամակ մի կու տայ ի Մարտիլիա բընձակեալ Անդրէասեանին, իսկ Պ. Ահարօնն մասնակից գոյ կամելով՝ մեզ կոփիլայի փոքր ամբըխոյ մը գնեալ կ'ընծայէ աշաչելով թէ՛ և այս յիւր անուն յիշատակ ընկալցի:

Ելեալ անտի զկնի երեք աւուր մնալոյ անդ՝ հասանէ նոյն զիշեր ի Փարիզ, և անդ մնացեալ միջոցաւ երկուց ամսոց՝ անդ ևս գտանէ քանի մը անձինք իւր փափագածը կատարելագործելու կամ ուզած մտքինաներն եւ գործիքներն գնելու, ոչր վասն Սաւալանեան Յօհաննէս աղայն 600 Փրանկ շնորհեաց, նոյն և 200 Փրանկ վառօղակապետ Պօղոս պէյն, եւ այլք մասնաւորք անձինք ոչ խնայեցին իւրեանց մարդասիրութիւնն. նաև բազում մարդասիրութիւն գտաւ Թալասցի Թուրապեան Պ. Պետրոս և Իւթիւնեան Պ. Մանուէլ երկատասարդաց, որք առ իւրեանս ունէին զսա հիւր եւ միշտ ընդ նոսա երթալոյ ուր որ հարկն էր երթալ իւր խնդրած արհեստին վերարեւելոց իրաց: Եւ բաւական թէ՛ գործիք, թէ՛ նիւթ իւր 30 հազար ղուրուշի գնեալ՝ հաւաքեալ առաքէ ի Յոպպէ, եւ ինքն զկնի երկուց ամսոց ելեալ ի Փարիզէ հասանէ ի Մարտիլիայ. և անդ գտեալ վաճառականք Հայոց՝ ոչ սակաւ մարդասիրութիւն և զբամական օգնութիւն ևս գրտանէ, յորոց միջի է նաև Յակոբեան եղբարք Պ. Մարգարն որ 500 Փրանկ շնորհեաց նմա յօգնականութիւն, նոյնպէս եւ բոլոր անդ գտեալք ըստ կարողութեանց,

և յամենեցուց հաւաքեալքն, բացի վերու յիշեալ Պ. Մարգարէ, 280 Փրանկ էր:

Եւ այսպէս ելեալ ի Մարտիլիայէ հասանէ ի Զմիւռնիս: Եւ անդ և Տալլեան Մհի. Յակոբ աղայն որդին Պ. Յօհաննէսն պատահեալ ի շոգենաւն՝ ստիպէ երթալ ընդ իւր ի տուն իւրեանց (որ սա մտադիր էր երթալ հիւանդանոց ազգային): Երբ ոչ կարէ համօգել՝ Լուս, հիւանդանոց տանիմ զձեզ՝ ստելով յեզր ժողուն տուն մի ելանեն, որ էր տուն Տալլեան Մհի. Յազուպին. թէ և շատ կը ստիպէ երթալ հիւանդանոց, այլ սպնուափայլ Տիկլին Տալլեան ի վերայ հասեալ՝ «Հա՛յո սուրբ, անէ, ընդէ՞ր անարդէք զմեզ եւն. ուրեմն զուք մեզի յանցելում ամի ի Սուրբ Երուսաղէմ ինչո՞ւ ընդունեցիք և ինչո՞ւ պատուեցիք, ո՞չ ապաքէն և սա ազգի տուն գոյով իւր կարգաւորաց համար ամէն ստեղծ բաց է ևն.» Եւ մնացեալ անդ աւուրս ութ և յամենայն օր միոյն հիւր տանելոյ զկնի՝ համարէ թէ բոնութեամբ դարձեալ անդ, զիտելով թէ այս վարդապետը ինչո՞ւ համար այսքան տառապանք կրեաց, և անդ բազում շնորհակալութեամբ 400 Փրանկի չափ հաւաքեալ առ ի օգնել նորա յեւրոպա զընեալ գործեաց համար մնացեալ պարտուց յօգնութիւն, զոր արդէն ի Փարիզէ իմացեալ էին:

Եւ անտի ելեալ հասանէ յԱղեքսանգրիս յիւր սիրելի բարեկամն Աշըխեան Յակոբ աղայն: Զկնի քանի մի աւուրց յանտի ի Յոպպէ, յանտի եւրոպական զգեստուհի և սասցինք, վասնզի ոչր վասն յատուկ խնդրած էին սմանք թէ՛ ի Մանչեստր թէ ի Փարիզ՝ իւր անկարելի կարծելով, իբր թէ այնպէս ի Սուրբ Աթոսս հասանէր՝ երբեք չպիտի ընդունին վարդապետ իւր մտորակ սեպղով, որ սուտ զբարատութիւն էր, թէ և բազում աշխատեաց, Այսպէս նախապաշարմունք չիք յերուսաղէմ ասելով, բայց ոչ կարացեալ համոզել՝ խօսք տուած էր ըստ խօստմանց նոցա գալ այնպէս և զրել նոցա ըստ գործադրութեանն, որ արար այնպէս:

1864 Ընտրի ատենապետ Ընդհանուր Ժողովոյ յանիշխանութեան: Ընտրի պատրիարք ի նոյն ամի ըստ Սահմանադրութեան, որ գեռ վարդապետ էր, բայց ըն-

դուռնելու թեան խօսք չի տար, թէ եւ շատ կ'օտիպէին բոլոր միաբանութիւնք, և անճարացեալ հեռագրին ի Պոլիս այսպէս ի կողմանէ Տնօրէն ժողովոյն թէ՛ ՁՊՈՂՈՍ սրբազան պատրիարք հայր, հեռագրով ծաւրացեալ էիք ընտրութիւն պատրիարքութեան, որով ուրախացաք ամենեւեանքս, թէ պէտ Եսայի վարդապետն չկամի յանձն առնուլ, այլ մեք համագիտք զնա, ուստի շնորհք մեծ ունիմք զվեհեղ և զժողովոց և զհամայն ազգէ մերմէն ։

Վերջապէս հրաւիրակներն հասանին ի Պոլսոյ, և ոչ ոք կրնայ համոզել և խօսք առնուլ, և կ'ըսէ. Ազգը իր զաւակն ուզած է, կ'երթամ առանց յանձն առնույ և խօսք տալոյ. եթէ խելքս կորեց այս աղէտից առնուն առնելոյ՝ զուցէ կ'ընդունիմ, ապա թէ ոչ կա՛լ զիս հրատարեալ։ Սղէտից առաջը առնուլ ստելը այն էր՝ 120,000 զուրուշ տարեկան տուրքը(\*) վերցնել տալ են. ալ ո՛ր գիտէ, և այսպէս ընդ հրաւիրակաց երթայ ի գոստանգուազոլիս ։

Ի դառնալ իւր յէջմիտման չորս ամիս կը բանախօսէ ընդ Ազգային Ընդհանուր ժողովոյն հետ Սուրբ Աթոռոյս բարեկարգութեան են. առաւել 120,000 անիրաւորաց, և վերջապէս հանձնուցանէ զազգն և կորէ նոյն հարկը տալոյ (սր մեծ շնորհք է յաստուածակոյս կողմանէ) ։

Ապա գայ հասանէ ի Սուրբ Աթոռս և սկսէ բարեկարգել ըստ կարողութեան են. ։

Հաստատէ զժողովուրդաց վարժարանն ։

Չարգարէ եւ հաստատէ զգիտատարանն՝ տպարան ։

Վերանորոգէ Յոպպէի կալուածներ իսրաիւաւեալ ։

Շինէ կից վանուց վեց հատ պատուական մաղազայք կրկնայարկ. զմին ի նոցանէ հաստատէ գեղատուն ։

Բերէ յատուկ բժիշկ վանն Սրբոյ Աթոռոյս միաբանից են. ։

Կնէ Պրոպատիկէ աւազանին մօտ զեւտին մը 200 նափոյէն, խանութ մի ի շուկայն կից Սարգիս վարդապետի խահլէի ։

Ձեռնարկէ Թովմայի տուն ըսուած տե-

ղաոյն և բաւական յաղողէ, այլ զկնի որեւիցէ պատճառով՝ Թշնամութեամբ, լաւ եւս է մատնութեամբ, ետ կը մեայ, և Տանկիք փոքր ինչ նորոգութիւն կ'ընեն առ ի երկնցուցանել զՄիաբանութիւնս, այլ ոչինչ աղղէ ։

Թափէ ի ձեռաց Սահաթճի Գէորգը ըսուածին զպատուական տունն Սրբոյ Աթոռոյ՝ 45-50 տարի գերութենէ ազատելով զայն. ի նոյն տարին 36 լիրս վարձ բերէ ։

Քանգարեալ զխոհանոց պատրիարքարանի՝ հասարակաց սեղան հաստատու ։

Երթայ յեղիպոսո՝ վանն Սուրբ Աթոռոյս 3) տարի միջոցաւ իբր կորուսեալ մեծագուժար կալուածս վերահաստատելոյ. զկնի եօթն ամիս տրաջան շախատութեան կը վերադառնայ ձեռնունայն, այլ նոյն զորոն շարունակէ՝ զՍիմօն եպիսկոպոսն վէջիլ իրկելով ։

Առաքէ ի Հապէլիստան՝ ըստ ինդրանացն Ազգային ժողովոյ և Անգղիոյ թաւաւուցն՝ զՍահակ եպիսկոպոսն են. ։

Հանէ այցելուս ի գտանել եւ ի հաստատել կիրուսեալ կալուածս Սրբոյ Աթոռոյս յամենայն ուրեք և ի միթիարութիւն ժողովուրդոցն ։

Առաքէ ի Հնդկիս զՆերսէս վարդապետն վանն կառկեալ իրաց են. ։

Որոհեալ գտանէ Ռուսիոյ պանգայի տրուած 10 հազար մանէթից թուղթն եւ առաքեալ զՍիմօն եպիսկոպոսն ստանայ զայն հանդերձ տոկոսովք ։

Քանգարեալ աբգիլէ քաղաքացեաց անկայք և խառնիխուռն հարսանին են. օրինաւորութեամբ հաստատէ առանց ծախիւց հարսանին տունի ։

Մաղկեցուցանէ քաղաքացի աղջկանց եւ աղայոց վարժարանն եւ քաղաք հոգ տարեալ աւելի ծաղկեցուցանէ զաղջկանց վարժարանն հաստատելով ի նմա պիտանի արհեստս ։

Որոհեալ գտանէ զկնի հօծէթս, Յոպպէ քաղաքի դրան մօտ 25-30 հազար զուրուշի արժողութեամբ արսայն ձեռք կը բերէ, զոր միբին ծախել կամէք և որդէն մեզպիի հանած էր ։

Ուսուցանելով զօմն շախարհական Օրացոյց յօրինել, փոխադրէ տա Միաբանութիւնն յօրինել են. ։

Թափէ ի ձեռաց Պօլսեցուց զպարարկն

(\*) Սկիւտարի ձեմարանին ի նպաստ Երուսաղէմի վանքն զձեռուած տարեկան տուրքէ մասին է խօսքը ։ (Մ. 2.)

Պալեստն կարապետ ամիրայի, որ կտակած էր Սրբոյ Աթոռոյն Երուսաղէմի, և և տիրէ նմա օրինօք:

Առաքէ ի Ռուսաստան զԵրեմիա վարդապետն Խարբերդցի իբրև այցելու հըրամանաւ սրբազան կաթողիկոսին:

Շինէ վանուցս զամրացի պարտէզի պատնեկ զհինգ խանութս:

Մտիտու առնու 300 զազդիական ոսկով զխանութ մի ի Յորենափողոցն:

Շինէ Ռուսիոյ վանուց զիմացի մեծ արտին մէջ զպատուական ստանիչն (անձանօթ ուրուք յանուէն ծախիւք) 20 կանգուն երկայնութիւն, 10 լայն, 12 բարձրութիւն:

Շինէ պղտիկ սարային կից փոքր ատոն՝ սրճարանին կից:

Գնէ Համբարձման մեր սեղանոյն կըռնակը տեղ մի 300 նափուչներ:

Հրատ. Մ. Ս. Ն.

### ՊԵՏԱԿԱՆ

## ՀԱՅ - ԵՐՈՒՍԱԼԻՄ

Գ. — ՆԱԶԱԿՐԱՅ ՇՐՋԱՆ(Գ)

Նաչակրաց շրջանը կը պարփակէ 417 տարիներու տեղութիւն մը: Այս չորս դարերու միջոցին կազմակերպուած են ութը խաչակրութիւններ: Անոնցմէ ոմանք չեն կրցած Ոսփորէն և ուրիշներ Աքքայէն աստիճան անցնիլ: Այս չորս դարերու միջոցին՝ Նաչակրները տէր կը կանգնին Երուսաղէմի շուրջ մէկ դար, սը կ'ունենան տասնեակ մը թագաւորներ:

Նաչակրներ սրճան կը մօտենային Ս. Գաղաթին՝ ա՛յնքան կը սաստկանային քըրիստոնեաներուն նեղութիւնները, մասնաւորաբար հայիւրներ: Եգիպտացիները, որոնք կը տիրէին Երուսաղէմի, բռնի գրաւումներ կ'ընէին (պարեն, գրամ, անօթ, և այլն): Անոնք կը ձերբակալեն ու կը բանտարկեն նաև վանօրէից ատանդներն ու քրիստոնէից զլխաւորները, որոնց կարգին նաև Գրիգոր Վկայատէր կաթողիկոսը, որ ազօրքն այլազգեաց կամակցան սպանանիլ զնա, և Տէր փրկեաց զնա ի ձեռաց նոցա» (Ու.Ո. էջ 326): Կաթողիկոսին հետ էին Երուսաղէմի Հայոց պատրիարքը և միաբանութիւնը. այս ձերբակալութիւնը անշուշտ

այն պատճառաւ՝ որ կրիկիոյ հայ իշխանները կ'օգնէին Նաչակրներուն, և Եգիպտացիք միևնոյն կտակածն ունէին Երուսաղէմի հայ միաբանութեան և իր հիւրընկալած կաթողիկոսի մասին, որոնք կրնային զլուրթիւններով տուած ըլլալ զազանի տեղեկութիւններով: Երուսաղէմի առաջին գրաւումը տեղի կ'ունենայ 1099 Յուլիս 15-ին:

Ս. Գաղաթի գրաւման ատեն իրենց ի գործ դրած ահաւոր նախճիրներէն յետոյ, Գողթֆրուս և ամբողջ Նաչակրները կը հանեն իրենց արևուտ զգեստները, մէկզգի կը զնեն իրենց սուբերը և բոկոտն ու զլխաբաց ուխտի կ'երթան Ս. Գերեզմանին:

Ս. Յարութեան տաճարին մէջ Երուսաղէմի թագաւոր կը հռչակուի Գողթֆրուս: Ահաւաստիկ անոր հանդիսաւոր ուխտը. «Գըլխուս վրայ երբք ոսկեղէն պոսի չեմ գնեք այն քաղաքին մէջ ուր փուշերով պոսկուեցաւ աշխարհի Փրկիչը»: Գողթֆրուս այս զբառումով ինքզինք երբք երուսաղէմի քաղաւոր չէ կոչած այլ պառսպան Ս. Գերեզմանի:

Գողթֆրուսի թագաւորութեան յաջորդ տարիներուն կը խմբագրուին և կը կարգադրուին օրինազրքեր, որոնք կը գրուին Ս. Յարութեան տաճարը և կը կոչուին Assises de Jerusalem կամ Օրինազրք Ս. Գերեզմանի (Lettres du St. Sépulcre):

Հպատակ ազգերու պահանջով, տեղական և իրաւական վէճերը կարգադրելու համար կը կազմուին երկու ատեաններ: Կասկած չկայ թէ իրաւական պահանջ ներկայացնող ազգերու կարգին կարեւոր տեղ մը կը գրաւէին Հայերը, որ Յունաց և հետեակ միւս ազգերու հետ այդ շրջանին ի-

(\*) Այս գրութիւնը երրորդն է բանաստեղծական այն ցարփն, զոր Ս. Արսալոյս ուսուցիչ վարդապետներէն չորս կատարեցին Հայ-Երուսաղէմի մասին, անցեալ արդի, ծառանգաւորացի Լյարանին մէջ:

բառուք ունենին իրենց ծէսովն ու լիզուովը պաշտամունքը կատարելու Ս. Յարութեան տաճարին մէջ: Մինչդեռ Լատինաց համար Գողջփրուա ի նորոյ կը կարգադրէ որ քսան կղերականներ ծառայեն Ս. Յարութեան տաճարին մէջ, որ մեծ նշանակութիւն և զիրք չունենին Եւրոպացիք ատկէ առաջ:

Դժբախտորար ո՛չ մեր պատմիչներու և ոչ ալ բոս Սաւաւանի մեր գլխանական թուղթիւրուն մէջ պատահիկ մը կայ, որ լրիւ գաղափար մը տար մեզ այդ շրջանի Երուսաղէմի մեր միաբանութեան մասին: Բայց վերի ծանօթութեանց վրայ նպատ մըն է Իրեյիլի այն տողը զոր նուիրած է Հայոց, նոր դասասանագիրքի մասին խօսած ատեն: «Երուսաղէմի մեզ Հայերը Աւստրիականացոյն մը եւ անոր ձեռքին սակ երկու օգնական եպիսկոպոսներ ունին»: Թէ և Իրեյիլի գանց բրած է տալ ուրիշ մանրամասնութիւններ, բայց բազմապէս Ս. Ուլիտի մը գոյութիւնը կը հաստատուի թէ՛ համեմատական մակարարութեամբ և թէ՛ այն սուեակներով զոր կ'ընծայեն մեզ նախընթացներն ու ժամանակակից այլեւայլ պարագաներ:

Ա. — Երբ Դեմբերդ Արքեպս., որ կաշառելով Երուսաղէմի խաչակիր աւագանին Արնուդի ձեռքէն յափշտակած էր Երուսաղէմի Լատին պատրիարքութեան աթոռը, Գողջփրուայի մահէն յետոյ կը փորձէ ձեռք առնել նաև Երուսաղէմի քաղաքային իշխանութիւնը, Եկեղեցական Ուխտերը կ'ընդգլխանան և աւագանի դասակարգէն ոմանց հետ միանալով՝ Երուսաղէմի վրայ թագաւորելու կը հրաւիրեն Եգիպտոս հայաքաղաքի կոմս Բողուլին Ա. ար Բուրդի: Նորընտրութեանուրը Ս. Բաղաշին մտտերը կը զիմաստուրի, Հայ, Յոյն և Ասորի հոգեւորականներէ, որոնք եկեղեցական թափօրով Ս. Յարութեան տաճարը կ'առաջնորդին զինքն յաղթական: Այս առթիւ Բողուլինի հետ անբարակոյս Եգիպտոսէ և Կիլիկիոյ գանազան քաղաքներէ բազմաթիւ հոյ ուխտաւորներ կուգան Երուսաղէմ յերկրպագութիւն Տնօրինական Սրբավայրերու:

Բ. — Երուսաղէմի մէջ հայ հաստարակութեան, առեւտրականիւրու և մանուսանդ Հայկ. Միաբանութեան զիրքին միեռութեան ապացոյց են նաև սա իրողութիւնները:  
Երուսաղէմի Գ. Սաչակիր թագաւոր

Բողուլին Բ. քաղաքակա իշխելու և կարգ մը նուաճումներ ընելու համար թոյն կը խմցնէ բազմաթիւ հայ իշխաններու ինչպէս նաև Լատինաց Ստեփանոս պատրիարքին:

Բողուլին Բ. տիրապետելու իր իղձին հասնելէ յետոյ մասնաւոր դաշնագրերով և հրամանագրերով կ'արտօնէ որ քաղաքակապէս մաքաղերձ ըլլան Հայոց, Յունաց Ասորոց եւ Սարակինոսաց միջոցաւ Երուսաղէմ բերուող հացահատիկները, ընդգնէնները և այլ ստեղծելները:

Այս շրջանին Հայ Երուսաղէմը քաղաքական մարդեղու մէջ ևս ունեցաւ ազդեցիկ զիրք: Մանօթ են Սաչակիրաց Երուսաղէմի մտտեղեւու միջոցին՝ Եգիպտացոց Գրիգոր Վկայասէր կաթողիկոսի և Ս. Ուխտիս մասին սնուցած կոսկածը և խիստ վերաբերմունքը:

Յիշել պէտք է նաև սա իրողութիւնը թէ երբ Բողուլին Բ. 1123ին գերի կը տար ուի Եգիպտացիներէն, Սաչակիրներ չեն կրնար իրենց միջոցներով ազատել զայն, ճարհատ կ'ապստիկոս Երուսաղէմի Հայոց եպիսկոպոսին, շտալելով շատ գեղեցիկ և մեծ խոստումներ, որոնք կարգին նաև Ատէպէ կամ Պէլթ Սրիթ անուն գլուղ մը, յովողութեան պարագային՝ Հայոց պատրիարքին տալու յանձնառութիւնը:

Այլ միջոցին Եգիպտոսի տէրն էր Սալիֆա Ալ Հաֆըզ Պիլլահի, որուն քով մեծ յարգ ու համարում կը վայելէին Եգիպտոս հայերը: Անոնցմէ մին՝ Վահրամ Պահլաւունի, վէլիլին էր Հաֆըզի և ունէր սա տառուր թան կլ Տուլի (= Թագ Հայրենեաց կամ Կայսրութեան)(\*):

Երուսաղէմի Հայ եպիսկոպոսը 1136ին Գ կ'երթայ Եգիպտոս և Վահրամ Պահլաւունիի միջոցաւ ազատելով զԲողուլին Բ. սուաւելագոյն չափով կը բարձրացնէ Հայոց վարկն ու հեղինակութիւնը(\*\*):

Երուսաղէմի հայ Միաբանութեան եւ Հայ Եկեղեցւոյ համար շատ օգտակար կ'ըլլայ Գրիգոր Գ. Պահլաւունի կաթողիկոսի 1142-ին ուխտաւորաբար Երուսաղէմ գալը

(\*) Տե՛ս այս մասին Գ. Մարրէանի յօդուածաւորը՝ «Սիոն», 1937, էջը 1-3, 184, 287:  
(\*\*) Michel de Maracra անուն Յակոբի Գպիւրին 1138ին գրած ձեռագիրը ըստ Abbé Martinի (տե՛ս «Սիոն» 1929, էջ 262):

և այդ առթիւ Սիւնիլի Վերնատան եկեղեցւոյ մէջ գումարուած ժողովին մասնակցիլլւ։ Պահպանուորի հայրապետ իր հմտալից ճառով Հայոց եկեղեցւոյ ուղղափառ դաւանութիւնը հանդիտագրելով՝ կը ցրուէ Լատինաց կաթոլիկները, կը մտերմացնէ լատին և հայ Միաբանութիւնները, և իր ազգեցութեամբ կը կարգադրուին Ս. Տեղեաց իրաւական կարգ մը կնճռոտ խնդիրները։ Այսպէս Երուսաղէմի մէջ է որ առաջին անգամ ըլլալով կը սկսի Հայ և Լատին Եկեղեցիներու մերձեցման ձեռնարկը։

Կը կարծուի նաև թէ Պահպանուորի հայրապետը Երուսաղէմի մէջ պահնաստես ըլլալով հայ և օտար ծխակառն զանազան հանդիսութեանց կը ազաւորուի և իր Աթոռ վերադառնալէ յետոյ կարգ մը բարեկարգութիւններու կը ձեռնարկէ, կամ թելագրութիւններ կ'ընէ այդ մասին իր եղբորը՝ Ներսէս Ծնորդաւոյ։

Հայերը Երուսաղէմի մէջ կարևոր թիւ և դիրք մը ունենալով հանդերձ, Հայոց Եկեղեցւոյ Բիւզանդական և Լատին Եկեղեցիներուն հետ մշակած բարեկամութեան շնորհիւ, Պաշակիր տէրութեան դէմ երբեք քրէական յանցանք չեն գործած, մինչ Յունաց եւ Ասորոց մասին ծանր ամբաստանութիւններ կան (Սաւալ. էջ 394)։

**ՍԱՒԱԷՏՏԻՆԵԱՆ ՆՈՒԱՃՈՒՄԸ ԵՒ ՀԱՅ-ԵՐՈՒՍԱՂԷՄԸ**

Սալաէտտին 1187 Հոկտեմբեր 3ին կը գրաւէ Երուսաղէմը Պաշակիրներէն։ Անոր այդ առթիւ ցոյց տուած վեհանձնութիւնը զմայրելի է. ոչ մէկ Պաշակիր իշխան կամ թագաւոր կրնայ բազդատուիլ իրեն հետ(\*)։ Սալաէտտին արիւն չի թափեր Ս. Քաղաքին մէջ, այլ Բալէան թաղուհիին հետ իր ունեցած համաձայնութեան համեմատ, իւրաքանչիւր այր մարդու համար 10, կնոջ՝

5 և տղու՝ 2 զահեկան փրկագլինները կ'տանէ, 3000 շքաւոր գերիներու ալ շնորհքը ներով կ'արձակէ։

Ան մասնաւոր համարանք ցոյց կուտայ Երուսաղէմի գրաւման միջոցին հոն գրաւուող 1000 հայերու և 500 հայ կրօնաւորներուն, վասնզի ոեւէ հայու համար փրկագլին չ'առնէր։

Հայ կրօնաւորներու այդ շրջանին 500 հոգւոյ բազմութիւնը, եթէ ճոջիտակ անոնք Աւետոաց Երկրի մեր զանազան վանքերէն հաւաքուած ըլլան, գարծեալ հաւատարիք մըն է հայկական վանքերու շատութեան, և Հայ-Երուսաղէմի հոգևոր ու անտեսական վիճակի բարբառութեան։

Յայտնի է թէ Սալաէտտինի Երուսաղէմի գրաւումը աղէտ մը կ'ըլլայ Լատինաց համար, որոնց պատրիարքը տփան գինով կը վաճառէ շատ բան, ինչք, ստացուածք, սրբութիւնք և սրբաժայրք և իր 13,000 կրօնակիցներով՝ կը հեռանայ Ս. Երկրէն։

Լատինական այդ գաղթէն բնականաբար ամենէն աւելի օգտուած պիտի ըլլան Հայերը, թէ՛ անոնց հետ իրենց մշակած բարեկամութեան, թէ՛ իրենց Սալաէտտինէ գտած ապահովութեան և թէ՛ մանաւանդ իրենց գնելու կարողութեան շնորհիւ։ — Այս ենթադրութեան ապացոյց մըն է պատմութեան այն փաստը, ըստ որում երբ Սալաէտտին փակեց Ս. Յարութեան Տաճարին գուռը և իսպառ արգիլեց քրիստոնեայ ուխտաւորներու ելեմուտը. «Քրիստոնեայ Հայք հատուցանելով զմեծ գումարս գրամոց Սալաէտտինի զնեցին զտէրեւնական Կերակուանն և զՏաճարն» (Աստուածատուր եպոս., Ժամանակագրական Պատմ. Երուսաղէմի, Ա. հտր., էջ 157-8)։ Այս կերպով ուրեմն Ս. Յարութեան Տաճարը Սալաէտտինի ժամանակ Հայոց սեպականութիւն եղած է։ Այս իրողութեան ստոյգ ըլլալուն ապացոյց է պատմական սովորութիւնը։ Երբ Ֆրետեռիկ կայսրը հակառակ պայի դժուարութեան և նզովքներուն 1229ին Միլէք Քամէլի հետ համաձայնելով առանց արիւն թափելու կը տիրանայ Երուսաղէմի և իր մեծամեծներով կ'երթայ Ս. Յարութեան Տաճարը և կարճ կ'օթթէ մը ետքը, աւազանոն ձեռքով աւազ սեղանին վրայ զետեղուած ոսկիէ թագը կ'առնէ և իր գլուխը դնելով՝ Երու-

(\*) Ըստ Լատին պահնաստես պատմիչ Raymond de Appellesի, ահաւոր են խաչակրաց գործած նախփորները։ Առաջին անգամ Երուսաղէմը գրաւած անոնք անոնք Սողոմոնի տաճարի շրջափակին մէջ այնքան շատ իսլամ կը կտորներ որ թափուած արիւնը կը հասնի մինչև ձիերուն ծունկերը (Ուռուայցի, էջ 65)։ անոնց թիւը 65-70,000ը կ'անցնի, բացի մեծ սինակիկն մէջ այրուող հրեայ բազմութենէն։

ստղէմի թագաւոր կը հռչակէ ինքզինքը, Հայ Միաբանութիւնն է որ թափօր կազմելով՝ կը մեծարէ քրիստոնեայ Յրետերիկ թագաւորը:

Սալաէտօին ուզած է իւրացնել Նահե Ա. Յակոբը, բայց զիջելով Հայոց խնդրանքներուն և քննաներուն, կը շնորհէ զայն իւրենց: Աւանդաբար կը պատմուի որ Սալաէտօին Աւագ սեղանին կանթեղը վառել տալով քարաշէն հիւսել կուտայ Տաճարին քոյր մուտքերը. և երբ եօթը տարի յետոյ Գամաղկանէ կը վերադառնայ՝ բանալ կուտայ զայն և կը տեսնէ որ կանթեղը վառ կը մնայ տակաին, շուրջանակի սարգի ոստայն հիւստած. ի տես այս հրաշքին՝ Տաճարը կը շնորհէ Հայոց, որոնք այդ եօթնամիտայ միջոցին գաւիթի Ս. Գեորգ խորանին առջև արարողութիւն կը կատարէին:

Իսկ Սալաէտօինի հայոց հանդէպ ցոյց տուած մեծ բարեացակամութիւնը յառաջ կուգայ իր հայաստանեան ծագումէն (\*):

Սալաէտօինի օրով Հայ-Երուսաղէմի վայելած առանձնաշորհութեանց մասին պատմական ցան ու ցրիւ սկնարկութիւններէն շատ աւելի մեծ ու անզին վաւերագիր մըն է 1187ին Սալաէտօինի հայ կրօնաւորներուն տուած իր հրովարտողը, որուն թարգմանութիւնն կը քաղենք հետեւեալ տեղեկութիւնները (ՏԻՄ Աստուածատուր Եպ. ի Պատմ. Երուսաղէմի, Ա. հատոր., էջ 160-163):

«Ս. Երկրի մէջ Հայոց հետեւակ կը ճանչցուին Հապէշները, Գպտները և Ասորիները, և կը յարգուին անոնց իրաւունքները:

Ձերմօրէն կը յանձնարարուի պաշտպանել հայերը և անոնց պատկանող բոլոր

վանքերը, եկեղեցիները եւ ամէն կարգի ստացութիւնները:

Ս. Երկրի հայապատկան սրբավայրերէն յանուանէ կը յիշուին Ս. Յակոբ, Ս. Փրկիչ, Ս. Հրեշտակապետ, Բեթղեմէմի և Նապլուսի եկեղեցիները, Ս. Յարութեան Տաճարին մէջ՝ Ս. Գերեզմանը, Ս. Գողգոթան, վերին և ստորին յարկերով միասին, Ս. Յովհաննու եկեղեցին և ի օբակայս երուսաղէմի թէ ի Երես Եւ թէ յարսաբ, որք ևն սեպհանուրիւնք ևն արգիւն Բայոց, որպ վասն շուքին Բապտակուրիւն Ինչ օսար արգգ Բիւսանցիցս:

Կը յիշուի զաշնագիր մը ըստ որում հայեր որեւէ կերպով պիտի չօգնեն իւրամներու թշնամիներուն եւ տէրութեան մէջ խռովարարութիւն յարուցանողներուն:

Ն Ե Ր Ք Ի Ն Կ Ս Ա Ն Ք Ի Ն Շ Ն Ա Ր Լ Ն Ե Ր

Ճաւախէ որ ցարդ պակաս կը մնան նաչակրական շրջանի Հայ-Երուսաղէմի Միաբանութեան անհատական ու խմբական կեանքին ու նկարագրին մանրամասնութիւնները: Յուսալով որ ապագային կը յայտնուին անոնք, առ այժմ հետաքրքրութեան համար կը քաղենք Սալաէտօինի տիրապետութիւնէն յետոյ արձանագրուած այն մի քանի գրուագիտները, որոնցմէ ոմանք եթէ չափազանցուած երևոյթ մըն ալ ունենան իսկապէս, կ'օգնեն մեզ գաղափար մը կազմելու Հայ-Երուսաղէմի մտահոգութեանց և ձգտումներու մասին:

Այդպէս է զոր օրինակ, Աբրահամ Բ. պատրիարքի ժամանակ, 1191ին պատահած Ծոպազատիկին առթիւ հայոց ձեռագիրոյցի օրը միայն Ս. Յարութեան կանթեղներուն վառուիլը, թումր ականատես եղած կըլլան վրաց Թամար թագուհոյ և հայազգի Չաքարիա սպարապետի պատգամաւորները:

1222ին Յովհաննէս Գառնեցի վարդապետին Յորդանանու մէջ այլազգի մկրտիւլ:

1223ին միևնոյն Յովհաննէս վարդապետին առաջնորդութեամբ 40 հայ ուխտաւորներու Երուսաղէմէն Սինա ուխտի երթալը:

Իբր վերջին օրինակ կը յիշենք այստեղ «Ճգնաւորն և արժանաւորն պատուելի աստիճանաց եւ կոչմանց, այրն անուանի եւ յերեւանի աշխարհի» Գարդանի արքեպիս-

(\*) Սալաէտօինի մայրը կը կուռէր Շաքէ, հայրը՝ Էյուպ, հօրեղբայրը՝ Երեզու: Երկու եղբայրները Նշանաւոր կը հանդիսանան Նուրէտօինի բանակին մէջ, ևս օտար պատմիչներու անոնք Մարասանցի էին և ըստ մեր ազգային պատմագիրներու՝ ժամանակ մը կը բնակին Դոնին և Երկորդ Խաչաղութիւնէն առաջ կը միանան Աթաբէգեաններու:

Սալաէտօին զեռ 14 տարեկանի՝ բանակին գլուխը կ'անցնի և փոխելով իր հեշտաբեր կենցաղը, փրկուի կ'ըլլայ ամենու իր ասպետական ոգիով ու ծանրաբարոյութեամբը:

կոպոս Յովհաննէս Տուեցիլի ուխտաւորեւ-  
կան կեանքին զոյգ գրուագիւնները :

Հատ Վարդան պատմիչի (էջ 153, 155)  
Տուեցին արեղայի մը հետ բոկոսն քալելով  
Երուսաղէմ կուգայ և ուխտաւորաբար Ս.  
Յարութեան Տաճարին մէջ, ոտքի վրայ,  
անհաց, անկերակուր, լուսբեամբ և ալօթ-  
եով կ'անցնէ աղուհացից օրերը: Նա կը  
սիրուի ամենէն, մանաւանդ Ս. Գերեզմանի  
պահապանէն: Վախճանած է 1263ին իւրա-  
կերտ Նորբերդ անապատի մէջ: Վարդան  
վարդապետին խնդրանքին վրայ ինք ան-  
ձամբ կը պատմէ հետեւեալ երկու գրուագ-  
ները :

ա. Ս. Գերեզմանի պահպանին թե-  
լադրութեամբ՝ «Գնեցի երեք կանթիզ, և  
կախեցի ի վերայ Սուրբ Գերեզմանին. յաջ-  
մէ յանուն Փռանգաց, և ի ձախմէ Յունացն  
և ի միջին վշայոցն, որպէս ինքեանք սովոր  
էին. թերեւս փակեցաք զգուռն և մատա-  
նեցաք: Եւ ետ ցիս պահպանին զմատանին  
և զբանալին յաւուրն մեծի ուրբաթուն. և  
յաւուրն մեծի շաբաթուն՝ յինն ժամուն մինչ  
կայաք յաղօթն՝ առհասարակ ամենայն քա-  
ղաքն և աղօթականքն եկեալ ի հեռատա-  
նէ, առէ ցիս պահպանն դուրային, Տէ՛ր  
հրամէ՛, և բաց, զի իջաւ լոյսն. և չողայ  
բացի, ի վեր առեալ զմատանին. և ճշմար-  
տապէս առանց կարծեաց միջին կանթիզք  
վառեալ բորբոքէր անպատմելի գեղով»:

բ. «Չողայ ի սուրբ Բեթղեմէմ, և տեսի  
անդ զսուրբ առաքելոցն պատկերսն նկա-  
րեալ ի պարիսպ եկեղեցւոյն, եւ Տաճիկք  
ի պատճառս անարգութեան փորեալ էին  
զայնն. արտմեցայ ընդ իրսն, և աղօթեցի  
առ սուրբ առաքելայն աղաչելով յայտնել  
ինձ՝ եթէ հաճո՞յ է նոցա ամենայն ուրիշք  
նկարել զնոսա: Եւ յորժամ դարձայ յերուս-  
սաղէմ՝ յայնմ գիշերի տեսի ի տեսլեանն  
երկու արք փառաւորս, զի գային առ իս,  
և ելի ես ընդ առաջ նոցա և ասացի, թէ  
մի՞՞ջ էք սուրբքդ Աստուծոյ, և նոքա ասին,  
Պետրոս և Յովհաննէս, որ աղաչեցիր ցու-  
ցանել քեզ վասն ձեակերպելոցն զմեզ քը-  
րիստոնէից՝ որ բնաւ չէ մեզ հաճոյ և ձանձ-  
ձըրացեալ եմք» (անդ):

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԱՐՔԱՅԱԶՈՒՆ ՀԱՅ  
ՌԵՏԱՒՈՐՆԵՐԸ

Հայկական-Երուսաղէմի Սուլէտտին-  
եան տիրապետութեան այս շրջանը փակե-  
լու առթիւ հարկ է գիտել որ Երուսաղէմ  
Օսմանեան տիրապետութեան տակ ինչպէ՛  
առաջ, առին մըն ալ՝ մտո 7 տարի Հայ-  
թաթար իշխողներու ենթակայ եղաւ:

Երուսաղէմի Քաղաքական պատմու-  
թեան վրայ կատարուած այս ընդհանուր  
ակնարկէն յետոյ, ստորեւ կը նշանակենք  
Խաչակրաց Եօզանից (1099-1516) Կիլիկիան  
հայ իշխաններու եւ քաղաւորներու այցե-  
լուքիւնները եւ բողոքացած յիշատակները:

ՌՈՒԲԻՆ Ա.— Սմբատ Գունդատար կը  
գրէ. «Ի թուին 630 զնաց պարոն Ռուբէն  
յերուսաղէմ շատ ծախօք, եւ ա՛ռ իւր կին  
զդուստրն Քարաքոյ տիկնոջն» (էջ 103):

Ռուբէն զգալ ըրաւ նեղուած յոյն կայ-  
սրերու հայոց հանդէպ ի գործ դրած դա-  
ւանական և այլ բռնութիւններէն: Ան այլ  
ևս յունական ուղղանաւթութեամբ զօրանա-  
լու ակնկալութիւնէն յոյսը կտրած, 1181ին  
անձամբ Երուսաղէմ եկաւ, լատիններուն  
հետ խնամութիւն հաստատեց, ամուսնա-  
նալով Քէրէկի եւ Թորանի իշխան Հիմֆրիսի  
իրապէլն աղջկան հետ:

ԹՈՐՈՍ Բ.ի համար Օրմանեան առանց  
աղբիւրը ցոյց տալու կը գրէ «Մինչ և Երու-  
սաղէմ ալ զնաց» (Աղպապատում, հտծ.  
949, հմմտ. հտծ. 948):

ՀԵՌՈՒՄ Ա.— Դաշնակցութեամբ Հուս-  
լաւու ինսին եւ զինակցութեամբ Շահն-  
շահի որդի Ջաքարիայի, Սմբատ Ուռուկի-  
եանի, Բագրատունի Կիւրիկիի որդի Դաշ-  
խաչին, Քիթբուղայ քրիստոնեայ մեծ զօ-  
րագլուխին և այլոց հետ կը գրաւեն Բերիա,  
Դամասկոս: Վերջին կուրբ տեղի կ'ունենայ  
«առ ստորոտով Թաքորական լեռինն» (Վար-  
դան, էջ 152), ու կը թուի թէ ինչ կանսիւն  
մինչեւ Երուսաղէմ: Կիլիկեան շրջանի աղ-  
գային պատմիչները Հեթում, Կիրակոս եւ  
Մաղաքիա որոշ կերպով չեն յիշեր Հեթում  
Ա.ի Երուսաղէմ գրաւելը կամ այցելելը:  
Կերեւի թէ Երուսաղէմի ժամանակագրինե-  
րը, Աստուածատուր եպս. և Սաւալան ի-

րենց հաւատարմութիւնը կը հիմնեն Վարդանի սյու-  
լով փառաւորեցաւ անունն Բրիտանոսի յար-  
քայն Հեթումո խօսքին վրայ որ կնիքն է  
Թարբր լերան կռուի ակնարկութեան:

ԼԻԹՈՆ Գ. — Պրիպորտի (Փնտուխտար)  
յաջորդը՝ Բելաուն՝ Եղիպտոսի գահը բարձը-  
րանալուն պէս երբ կ'իմանայ որ Լեւոնի  
առաջնորդութեամբ Թաթարները հասած են  
Մինչեւ Ասորիք, կուգայ արգիլելու անոնց  
յառաջացումը. բայց պարտուելով Լեւոնէ  
կը հայտնուին Մինչեւ Պաղեստին: Իսկ երբ  
Բելաուն զօրանալով կը նուաճէ Կիլիկիան,  
կ'ըսուի թէ Լեւոն յանձն կ'առնէ իր երզու-  
մը դրժած պարագային, հրեասն անգամ  
Երուսաղէմ երթեկեկէլ բուհան:

Վահրամ Բարունի, որ ըստ ոմանց ա-  
տենադպիրն է Լեւոն Գ. ի, եւ անոր հրա-  
մանաւ գրած է տաղաչափեալ Պատմութիւն  
Ռուբինեանց մը, կ'անկարկէ այդ իրողու-  
թեան իր հետեւեալ քառեակովը (էջ 225).

« Ի սուլթանեմ հրաման առեալ,  
Յերուսաղիմ՝ եղիւ մեալ.  
Անդ նաչեղոմ՝ երկրպագեալ,  
Եւ քողութիւն՝ մեղաց խնդրեալ:»

Հեթոմի Ռ. — Որ դաշնակցութեամբ  
Թաթար Ղազան Սանի՝ կը յաղթէ Մէմլուք-  
ներու և ուխտաւորաբար այցելելով Երու-  
սաղէմ գեղեցիկ յիշատակներ կը թողուս (\*)  
(Սաւաւան, էջ 505-6):

Հաւանորաբար շփոթ մը կայ Հեթում  
Ա. ի եւ Բ. ի Երուսաղէմի տիրելու գրուա-  
գին մէջ (Աստուածատուր Եպո., էջ 197):

ԼԻԹՈՆ Զ. — Որու 1381ին Երուսաղէմ  
այցելութեան տխուր մանրամասնութիւն-  
ները ծանօթ են:

\* \* \*

Կիլիկեան հայ թագաւորներու եւ Պա-  
յաղատներու Երուսաղէմ այցելութիւնները  
անշուշտ մեծապէս նպաստած պիտի ըլլան  
Հայկական Երուսաղէմի, տնտեսապէս եւ  
բարոյապէս բարձրացման, ինչպէս նաեւ  
մեր գոնձատան ճոխացման: Ս. Տեղեաց

մէջ դեռ կը մնան անոնց անգին յիշատակ-  
ները:

Գերսեմանիի Ասուածածայ տաճարին  
մէջ Ս. Կոյսի գերեզմանին կից սեղանը և Ս.  
Գրեզովանի սեւաբը անփոխարինելի յիշատա-  
կներն են Հեթում թագաւորէն, այս վերջինը  
1311ին կը տրուի Ղազան, Եղիպտոսի մէջ  
անոնց կողմէ հայոց տրուած եկեղեցիէ մը  
փոխարէն: Ս. Քոռուսի եկեղեցին (1286ին).  
Ս. Ասեփանոսը (բայ ի Ս. Լուսաւորչի սե-  
ղանէն) զոր շինած է Եղթայակիր պատ-  
րիարքը՝ Ս. Յակոբայ գալիթիի սալասա-  
կումը. Ս. Լեւոնակապետի պարիսպը, ըստ  
1836 ին Ս. Յակոբի ձախակողմի սիւնին  
վրայ երեցած սա յիշատակաւորներն:

« Ի թուականութեան շայոց ՉԼԵ (=  
1286) նուսատ ծառայ ամենայն քրիստո-  
նէից ԵՍԼՎՊՅ վարդապետս, յարեւելից  
եկաք յաստուածակոխ քաղաքս Երուսա-  
ղէմ, արդեամբք եւ ընկէք սուրբ թագա-  
ւորին շայոց Լեւոնի և կաթողիկոսի տեսան  
Յակոբայ [Կլայեցոյ] ի Սուրբ Յակոբ, եւ  
զգաւելիս սալեցաք, Հրեշտակապետն պա-  
րպեցաք, որք կարդայք՝ սուրբ թագաւո-  
րին և իւր գաւակացն յերկար կեանս խըն-  
դրեցէք» (Սաւաւան, էջ 499, ծանօթ.):

ՀԱՅ ԳԱՂՈՒԹՆԵՐ ԵՒ ԵԿԵՂԵՍՒՆԵՐ

Ապահովաբար Սալաղրաց ըրևանին հայ-  
կական զաղուկներն եղած են Երուսաղէմի,  
Բեթղեհէմի, Քէրէկի, Սալթի, Շորակի եւ  
Մոնրէալ բերդաքաղաքներու մէջ:

1878ին Քէրէկի աւերակներէն Ս. Յա-  
կոբ բերուած է հայկական եկեղեցոյ մը  
յիշատակարարն ու վերտառութեամբ:

« Աս եկեղեցին Ս. Յակոբ անունով  
Հեթոյ թագաւորին ժամանակ յինեցաւ Ե-  
րուսաղէմի տիրոջ Ջապիլին Յեսպրիտի  
պատերազմէն վերջը յաղթանակ ենալով  
ՉՁ» (= 1257): Արձանագրութեան ներքեւ  
կայ զինանշան մը նիպակներ և դրոշներ  
և անոնց մէջ խոյր մը:

Նապուոսի եկեղեցին կը յիշուի Սալա-  
էտտինի հրովարտակին մէջ:

Սալթի զաղութին և Ս. Գէորգ եկեղե-  
ցոյ սասան տեսնել Մկրտիչ Աղաւունի  
Եպո. ի Վանիս եւ Եկեղեցիներ, էջ 438-9:

Թարբր լերան հայ եկեղեցին, որուն  
քանդուիլը կը յիշուի, երբ Երուսաղէմի

(\*) Տե՛ս Մկրտիչ Արքեպոս. Աղաւունիի յօդ-  
ուածք այդ մասին «Սիոն» 1938 Յունուարի Թի-  
ւեան մէջ, էջ 18:

Պաղատին կոմսը Տիրերիոյ կողմերը կը յարձակի Մամտուրի (Պարսիկ) բանակին վրայ, որ յազթանակ տանելով կը կործանէ Թարոր լեռան հայ, յոյն եւ լատին վանքերը:

Յովակիմայ եւ Աննայի տան տեղւոյն վրայի հայկական (հոյսկապ) եկեղեցին, զոր Սալաէտտին կը վերածէ մասրապէի Սալահիէ անուանով: Անոր աւերակներուն հողերը Օսմանցիք կը թափեն մերձակայ Պրոպատիկէի աւազանին մէջ: 1856 էն ի վեր լատինները տիրած են անոր եւ հիմակ կը զործածեն իրը վարժարան: Յովակիմ-Աննայի բնակարանի եկեղեցւոյն հայկականութեան ասպարոյցներ են մեր Զեռագրաց Մատենադարանի «ի տանն Յովակիմայ եւ Աննայի» եղած ընդօրինակութիւնները եւ 1728ին Հաննէ վարդապետին անկէ բերած ու Յորենաթաղին գրան վրայ ազուցած խաչքարը:

Ս. Մարկոս Աւետարանչի վանքն ու եկեղեցին գերեզմանատունով հանգերձ Երուսաղէմէն դուրս Բեթղեհէմի ճամբուն վրայ (Աստուածատուր կ'սպ., Պատմ. երուսաղէմի, էջ 218):

Զեռալիքներ. — Կիլիկեան շրջանին առաւել չափով կը ծաղկի հայ գրչութիւնը: Կիլիկեան եւ Հայաստանի վանքերուն պէս Երուսաղէմի եւ առ հասարակ Ս. Երկրի վանականներու գլխաւոր գրաղուժը, Ս. Տեղեաց պաշտպանութենէն զատ՝ կ'ըլլայ ձեռագիրներու ընդօրինակութեամբ բազմացումը:

Մեր վանքերուն մէջ պատրաստուող ապագայ վանականները, որոնք երբեմն համբաււոր ուսուցիչներ այ ունեցած են, ինչպէս Վարդան Արեւելցի(\*), Գրիգոր Վրդ. փիլիսոփայ եւ այլք որոնք Ս. Գրոց ուսման հետ զուգընթացաբար հմուտ եղած են նաև արտաքին ուսումներու:

Ուսակրաց շրջանին մեզի հասած են շատ թանկագին ձեռագիրներ, որոնց յիշատակարաններն են գլխաւոր աղբւրքը Ուսչակրաց վերջի շրջանին հայ երուսաղէմի պատմութեան:

Մեր Զեռագիրներու կարգին կ'արժէ յիշել նաև իբր նուէր տրուած անգին յիշատակները, որոնցմէ՝ Կեռան թագուհւոյն երկաթագիր մագաղաթեայ Աւետարանը:

Պօղոս Ա. Արարատեցւոյ թիւ 1 ձառնարկը որ 400 տարի կարգացուած է Ս. Յաւորայ սեղանատան մէջ:

Ազգային եկեղեցական կեանքի մէջ, ինչպէս միշտ, այս շրջանին մանապէս Հայ Երուսաղէմ՝ Ս. Տեղեաց իրաւանց պաշտպանութեան կարգին՝ նախանձախնդիր եղած է նաև Հայ Եկեղեցւոյ Ուղղափառ դուստրութեան անաղարտ պահպանման: Ժամանակակից Աթոռակալներէն Սարգիս պատրիարք (Աթոռ բարձրացած 1281-ին) ուղղամիտ եւ հաստատամիտ անձնաւորութիւն մը, արիաբար ծառայած է Սոսյ Աթոռին լատինամոլ ձեռնարկներուն դէմ:

ԶԳՕՆ ՎԱՐԴԱՊԵՏ

**ԲԱՆԵՍՍԻՐԱԿԱՆ**

**Խ Ա Լ Դ Բ Ա Ռ Ե Ր  
Հ Ա Յ Ե Ր Է Ն Ի Մ Է Ջ**

Անցեալ դարու հեղինակաւոր բանասէր-պատմաբաններէն մէկը, Իբ Լագարդ, կը գրէ(\*) որ երբ լոյս տեսաւ իր առաջին աշխատութիւնը հայերէնի մասին, Էօսէն Բիւռնոֆ, Արեւելագիտութեան հիմնադիրներէն մէկը, իրեն գրեց հետեւեալը:

«J'ajouterais que j'ai lu avec un vrai plaisir et un grand fruit votre dissertation sur l'analogie des lettres arméniennes avec le Sanscrit. Vous êtes, à mon avis du moins, dans la bonne voie, je dirais même dans la seule que puisse conduire à des résultats sûrs. Il faut appliquer à l'étude des langues les procédés rigoureux d'une sorte d'anatomie Comparée. Cela est surtout nécessaire pour celles, qui, comme l'Arménien, cachent sous des caractères tout à fait spéciaux les fonds par lequel elles se rattachent à des bases actuellement oubliées».

(\*) Որ 12 տարի Երուսաղէմ մնացած ու զբոսչութեան զեղեցիկ յիշատակներ թողած է:

(\*) Paul de Lagarde. Symmicta, Göttingen, 1880: Ենթաձեռնութիւն, էջ III: Լագարդի առաջին վերջին ձեռն լոյս տեսան 1850էն սկսեալ:

Այլուր որդէն ներկայացուցած եմ վերջին մի քանի տարիները գիտական հարցասիրութիւնները հայոց լեզուի բաղկացութեան մասին<sup>(2)</sup>։ Պէտք է աւելցնել նաեւ Հրովոսե<sup>(3)</sup> ենթադրութիւնը եւ Յրեղբերիկ կարծիքը<sup>(4)</sup>։

Սակայն 50 ական թուականներէն իվեր լոյս աշխարհ եկած են Բիւսնապֆա նախատեսած մոտացեալ լեզուներն, գոնէ անոնցմէ մէկ քանին, ինչպէս խաղբերէնը եւ խատախական 5-Յ բարբառները, թո՛ղ թէ Ակատական լեզուախումբը։

Հագորդի վերոյիշեալ գործերն աչքէ կ'անցնէի 1931 ի աշնան, երբ լոյս տեսաւ Դր. է. Կարոտի Geschichte der Armenischen Philologie (Հայդլերբք, 1930) և քիչ յետո՛յ անոր Atlantis (Հայդլերբք, 1931)։ Միտած մանա՛կ իբար ետէ՛ք լոյս տեսան Դր. Յօհ. Յրեղբերիկի մի շարք եզրական փորձերն խաղաբարտական լեզուի եւ քերականութեան վրայ, որոնք պիտի յիշուին ստորեւ։

Ուշագրութեամբ քննել է եւ համադրել է յետոյ մինչեւ 1931 ի վերջերն լոյս տեսած բանասիրական հրատարակութիւններն, աւելցուցած էի հետեւեալ տողերն. — «Ուալը լեզուի նորագոյն ուղիղ ընթերցումներն՝ միացած բաղդատական լեզուաբանութեան ամբողջ կանոններին մեր առջև կը բանան հայ բառամթերքի անպարագրելի նարարուցութիւնները։ Հայ բանասիրութիւնն ընդհանրապէս, եւ հայ լեզուաբանութիւնը մասնաւորապէս, պիտի գործեն մեծագոյն սխալը՝ ընտրելով գիտական հետազոտութեանց նեղ եւ սահմանափակ շրջափոխ։ Հիւրըմանի<sup>(5)</sup> echtarmenisch (զուտ, սկզբընատիպ-հայերէն) զլիսին տակ գետեղած բառերն, ինչպէս նաեւ «պարսկական» կոչած բառերի ստուարագոյն մասը, սծանացուած կրնան լինել զլիսաւորացիքն իւրերի-Միտանիական արմատէն։ Դեռ անհնարին եղաւ եղձանիլ Իօղազ-Բէօյի խատտի գիււանէն գուրս եկած խուրրի բնագրերն մա-

նաւանդ Դիլլամիշ վիտրիբուլիան խուրրական Բեկորը<sup>(6)</sup>։ Նոյնպէս անընթեանելի կը մնայ մօտ 50 տարի առաջ Թէլ-էլ-Ամտունայի մէջ գոնուած Միտաննու Տուշրաթա թագաւորի նամակը՝ խուրրի-Միտաննի լեզուով<sup>(7)</sup>։ Ուրեմն առայժմ անհնարին է ոնէ կարծիք յայտնել իւրերի-Միտանիական<sup>(8)</sup> և խաղբ լեզուների յարաբերութեանց մասին։ Այսու ամենայնիւ պատմութիւնն եւ աշխարհագրութիւնը հակամէտ են à priori թիւլագրիւս որ նայրիի համագաշնակցութեան մէջ գերակայութիւն ձևող բերող խալլ ժողովուրդը<sup>(9)</sup> իր լեզուն և մշակութիւնը ժառանգած կրնայ լինիլ իր նախորդներէն, ճիշտ ինչպէս հայ ժողովուրդը ժառանգեց իր անունն, լեզուն եւ քաղաքակրթութիւնը՝ իր խաղբի նախահայրէն։

1931 ին վերոյիշեալ տողերն գրելէ յետոյ ձագած են նոր լոյսեր։ Յրանախան պեղումներն ի Սիւրիա, Գիբմանականներն՝ Փոքր Ասիայ զանազան կողմեր, և մանաւանդ Ամբրիկեաններն՝ նուշու եւ հիւսիսային Իրաքի այլ մասերի մէջ, ի յայտ բերած են լրացուցիչ եւ լուսաւորող նոր հիմքեր։

Այդ հիմքեր վայրիվեր կը շրջեն Արևմուտքի բարձրագոյն գիտնականութեան 400 ամեայ դասական աւանդութիւններն, կրեւտէի եւ Միկինեան մշակոյթի վերջին գիւտերն մանրամասնօրէն քննելէ յետոյ, պրօֆ. է. Բէթէ<sup>(10)</sup> որ 40 տարի նուիրւած է հիմ-

(2) Manis. No. 67 (sept. 1936), էջ 102-103. ծանօթութիւնք։  
 (3) Bedrich Hrozny; Archiv Orientalny, III (1931), էջ 286։  
 (4) Joh. Friedrich; Einführung ins Urarische..., 1933. Նախարան, էջ III։  
 (5) H. Hübschmann; Armenische Grammatik, 1897, Սթրասպուրդ. Մասն V։

(6) A. Ungnad; Zeitschrift für Assyriologie neue Folge. I. (1924), pp. 133-140։  
 (7) F. Borh. Die Mitanni-Sprache. In Mitteilungen der Vorderasiatisch-Aegypt. Gesellschaft, 14րդ տարի, 1909, 1-2 պրակտ, էջք 123 յաջորդ։ Հարցին ճիշտութիւնը տեսնել A. Götz; Kulturgeschichte des alten Orients, 1933, էջ 58-59, և ծանօթ. 6, էջ 188։  
 (8) A. Götz; Hethiter, Churriter und Assyrer, 1936, Oslo, էջ 108. հմտ. նաև Fr. Thureau d'angin, in Syria, 12րդ տարի (1931), էջ 234։  
 (9) Հիմնուած պատմական-տեղագրական յրատակ փաստերի վրայ, կը միանամ Պրօֆք. Ատո. Խաչատրեանի և Ա. Գևոյի, մերժելու Պրօֆք. Էէյմանհուպտի զրոյթը (Թէզ) թէ խաղբ բնիկ էլէին երկրին մէջ, այլ եկան Արևմուտքէ։ Ցարգիլի պրօք, 1-Հատուպը յառաջ բերած է փաստերը՝ հիշա իր պնդումը հակասող, թայց կը Թուրքի չի գիտակցեր այդ իրողութեան։  
 (10) E. Bethé. Troia, Mykene und Agamemnon. In Rheinisches Museum für Philologie 80րդ հասար

նապէս ուսումնասիրելու հոմերոս, կը գրէ հետեւեալը: «Այո՛, գեղեցիկ են կրեմէի պալատի զիւտերն, թէև ո՛չ մի կերպով աւելի գերազանց քան նախաստիական նմանօրինակ զիւտերն. սակայն խնուհիլի պէ՛ս համր և խուլ են հին-հելլենական զիւտերն, անոնք չունին լիզու մեզ խօսելու իրենց պատմութեան մասին, անոնք չունին յարակից զիր ու դպրութիւն մեզ տալու իրենց ժամանակն եւ աւանդութիւնն, ինչպէս ունին «բարբարոս» ժողովուրդներն նեղուէն մինչև Կովկաս լեռներ, և կիլիկիայէն մինչև Դիմա-էնտ» եւ այլն: Այդ շատ ընդարձակ նիւթ է, թէև սերտօրէն կապ ունի այս գրութեան հետ: Այստեղ սահմանափակ է իմ նպատակը, այն է, ներկայացնել խաղ որոշ բառերի ստուգաբանութիւնը՝ հայ մատենագրական աւանդութեան լոյսերով, եւ կամ ինձ ծանօթ գաւառաբարբառներէ մէջ վերաբարձ հասկացողութիւններով:

Առանձնապէս ընտրած եմ յատկանիշական բառեր, ի նախապատրաստութիւն Ուրարտուի ընդարձակ պատմութեան եւ տեղագրութեան, որոնք պիտի ապացուցանեն հայկական գրաւոր աւանդութեան եզակի վաւերականութիւնը:

Եթէ մեր լեզուաբաններէն ընդունուին այս ստուգաբանութիւններն, անոնք պիտի սփռեն անակնկալ լոյսեր խալդ ժողովրդի ընդերական, կրօնական և զինուորական հասկացողութիւններէ վրայ: Անոնց կարեւոր մասերն հաւատարմօրէն պահպանած է հայ հին պատմագրութեան եւ հայ ժողովրդական վէպն ու բանահիւսութիւնը:

Կարող է պատահել որ խալդ լեզուն կը բովանդակէ նաեւ հնդեւրոպական ծագում ունեցող բառեր: Ինչպէս պիտի տեսնենք Իրուգման, Մէյէ և այլ լեզուաբաններ հայերէն որոշ բառեր, ինչպէս օրինակ ամել, կը համարեն հնդեւրոպական արմատէ: Բանէն զուր կուգայ որ ամել բայը մեզ եկած է խալդ լեզուէն: Յամենայն գէպս, Ուրարտուի պատմութեան զիտական ուսումնասիրութիւնը պիտի յարուցանէ մի շարք քըննական խնդիրներ, որոնք սերտօրէն շաղ-

կապուած են հայ ազգի ցեղախօսական բազմապետութեան և պատմական սկզբներէ հետ:

Այս անգամ ընտրած եմ մի քանի բառեր միայն:

(11). ar-ni-ú-she, հայերէն առնագին. հաստատելու համար խալդական առնիուէ բառին նոյնացումն մեր դասական առնագինի հետ, նախ պէտք է ներկայացնել հայերէն բառը ընագրական հաստածներով: Նոր բառգիրքը (Վենետիկ, 1836, Ա. հատոր, էջ 307), բառը կը բացատրէ որպէս զէնք առն պատերազմողի: Մեր մատենագրութեան մէջ այդ ստութիւնը գրիթէ միշտ միտցուած է ասպազէն բառին: Առթիւ նորա (Տրդատ) առեալ զերիվարն, և զասպազէն նորին և զիւր զառնագինն առեալ կապեալ ի թիկունս . . . անցանէր ընդ գետն Եփրատ»<sup>(11)</sup>: Յովհաննէս կաթողիկոս. « . . . ահազին իմն դղրմամբ ճակատմարտից ընդդէմ յարգարէին (Աշոտ և Վասակ Բագրատունիներ) և արիաբար առնաբար առնագին ասպազէն ի վերայ շահատակաւք առ ի քթիթիւ ական վաղձապիկ հերձեալ ընդ մէջ զշղիւրս ասպարափաթ ազմին բազմութեան ընդ կրունկն դարձուցէն . . . »<sup>(12)</sup>: Աւելի կամ պակաս բառերով կան նմանօրինակ տեղիք Մ. Որոհնացու և Թովմա Արժուհու մօտ: Ինչպէս պիտի տեսնենք ստորև վերոյիշեալ երկու մէջքերու մեքեն, մանաւանդ Յովհաննէս կաթողիկոսինը, լիապէս կը համապատասխանեն խալդական առնիուէ բառին: Հիւրման<sup>(13)</sup> բառս կը զնէ ասպազէն զլիսի տակ եւ կը թարգմանէ Männerrüstung, gerüstet, ըստ ամենայնի համապատասխան նոր բառգիրքի վերեւ նշանակեալ իմաստին:

Իր սկզբնական ընթերցումներէ մէջ Մէյս<sup>(14)</sup> սովորաբար կը կարդար ar-ni-hu-si-

(11) Ազար. ԺԹ-202. տպ. Ղուկասեան, 1914, էջ 108.  
 (12) Յովհ. կաթ. տպ. Մ. Էմին, Մօսկուա, 1853, էջ 161.  
 (13) H. Hubschmann: Armenische Grammatik, էջ 108, no. 61. ասպազէն գրիկն տակ.  
 (14) A. H. Sayce. Journal of the Royal Asiatic Society. XIV. 1882, էջ 571 (no. 37, տպ 16. no. 38, տպ 3 և այլք):

(1931), էջք 222-224: Rheinisches Museum Արևմուտքի գիտնականութեան ամենապահպանողական պարբերաթերթն է:

ni-da և կամ եզակի ուղղական ձեւն ar-ni-hu-si, և կը թարգմանէր citadel = միջնա-  
քերպ կամ կողոպուտ: Սակայն իր ամենա-  
վերջին փորձերի մէջ Աէյս<sup>(15)</sup> համոզուե-  
ցաւ որ սխալ էր իր բառըին թարգմանու-  
թիւնը եւ փոխելու բառին իմաստը՝ իրրեւ  
նուանում = conquest:

Նորագոյն ուսումնասիրողներ այժմ կը  
թուին մերձեցած լինիլ բառի բուն իմաս-  
տին: Վերացի գիտնական Մ. Մերեթելի<sup>(16)</sup>  
բառը կարգաց ուղիղ, այսինքն ar-ni-ú-she,  
բայց թարգմանութիւնը այնքան յաջող չէր:  
Այժմ եօհ. Յիրդորիս ներկայացուցած է  
թէ՛ քերականական կազմութիւնը եւ թէ՛  
բառին ուղիղ թարգմանութիւնը՝ համաձայն  
հայ մաստիսաղարհական աւանդութեան:

Յիրդորիս<sup>(17)</sup> քննելով Սարգուր Գ. ի  
(750—733 Ն. Ք.) մի արձանագրութիւնը  
կը գրէ որ «Դեռ իլլիճակի չէր ընդգծելու  
arniushinili (յազնակի արմատ ածանցով) բա-  
ռին նշանակութիւնը: Մի կողմէ բառս կը  
Նշանակէ թագաւորի ռազմական գործերն  
(Kriegsstaten), միւս կողմէ ըստ երեւոյթին՝  
«արուեստական շէնքեր»:

Երկու տարի յետոյ Յիրդորիս<sup>(18)</sup> ներ-  
կայացուց հետեւեալը: Տալէ յետոյ Աէյսի  
վերոյիշեալ տեղիքը եւ Մեհչանինովի<sup>(19)</sup>  
մեկնութիւնը, նա յռաջ բերած է Արգիտի  
Ա-ի արձանագրութեան պատկանեալ տո-  
ղերը: Խալդի թագաւորը կը յարձակի Մանա  
երկրի վրայ, կը պատմէ իր յաղթութիւնն  
և աւարը, ապա

Տող 40. —

Argishtishe alie Wäldia ishtinie  
Արցիթի աւե ւնոնիւ Խալդի Աժ.ոյ անդ (?)

(15) A. H. Sayce. I. R. A. S. 1929, էջ 307  
(no. 94, տող 52 հայլէ):

(16) M. V. Tseretheli. Die Neuen haldischen  
Inschriften König Sardurs von Urartu. Ի Sitzung-  
berichten der Heidelberger Akademie der Wissenschaften:  
Phil.-hist. Klasse. 1928. A. տող 29, B. տող  
54, հայլէ:

(17) Joh. Friedrich: Zeitschrift für Assyriologie  
Neue Folge VI. (1931), էջ 284. Ծանօթ 3:

(18) Joh. Friedrich. Einführung ins Urartäische.  
Ի Mitteilungen der Vorderas.-Aegypt. Gesellschaft.  
1933. Գ. պրակ, էջ 55:

(19) I. Mesbchaninov. Khaldovedenii. 1927. Բա-  
գու, էջ 255:

Տող 41. —

inanili arniushinili I mu za-adubi  
Այս գործ(?) մէկ սարում կատարեցի:

Ապա իր մեկնաբանութեան մէջ Յիր-  
դորիս<sup>(20)</sup> բացատրելէ յետոյ Թանկիլի առ-  
նիուշիլիի ոճին քերականական առանձնա-  
յատկութիւնը կ'ուելցնէ որ օտոժամարբ  
և ձտաւորապէս բառը կը նշանակէ գործ,  
արար:

Պէտք է նկատել որ վերոյիշեալ գիտ-  
նականներէն ոչ մէկը ծանօթ է հայ մատե-  
նագրական աւանդութեանց եւ կամ լեզ-  
ուին. այդու հանդերձ Աէյս (նուանում) եւ  
Յիրդորիս (գործ, արար) միասնաբար կուտան  
բառին մերձաւոր իմաստը:

Խալդի առնիուշէ գոյականը, հաւանա-  
բար հաւաքական մի անուն, կը նոյնացնէմ  
մեր առնաղեմ բառին հետ, որ կը նշանակէ  
հերոսական ռազմական սխրագործութիւն,  
ճիշտ ինչպէս կը նկարագրէ Յովհաննէս կա-  
թողիկոսը:

Արդիւշի Առաջինի ռազմական սխրա-  
գործութիւններն խալդ լեզուով Մանա եր-  
կրին մէջ եւ Ասորեստանացոց դէմ կար-  
ծեա լինիլ գրական նախատիպ Աշտա և Վա-  
սակ Բայբաստուններէ սխրագործութեան:

(15) a - sha - a - zi - e, հայերէն ազաթ(?)  
Խալդ լեզուի ամենամութ բառերէն մէկն է  
այս աւագիկ ձայնային հնչումը՝ շրջապատ-  
ուած նոյնպիսի դժուարին ու անհասկանալի  
անծանօթ բառերէ:

Նախ պէտք է ներկայացնել բառին պատ-  
մութիւնը: Գոնէ ցարդ աւագիկ բառը գուրս  
եկած է երկու տարբեր տողերի մէջ մի-  
մրայն Մենուայի արձանագրութեան մէջ ի  
Դայար<sup>(21)</sup>, այլապէս կոչուած Եաղլի-տալը:

(20) Friedrich. ըստ վերոյին, էջ 59:

(21) C. F. Lehmann-Haupt: Corpus Inscriptionum  
Chaldirarum. Textband, I. (1928), էջ 51-52, ուր  
զետեղուած է Մենուայի այդ արձանագրութեան  
իսկապատ արտագրութիւնը: Իսկ սեպագրու-  
թիւնն եւ անոր զիւրքը, տեսնելու Armenien Ein-  
und Jetzt. Vol. II. II. (1931), էջ 778, Հարկ 4  
տեսնեմ աւելցնելու որ լէյման-Հառապա այդ  
որբավայրին կը կիրարկէ լէյք-Իլիսա նախաա-  
կան անունը, մինչդեռ հայ բնիկներն իտրէլէզ  
կ'անուանեն: Ի յիշատակ Ս. Գէորգիին: Արգիտի  
անպատկառ. սայթաքումներ շատ կան անոր մօտ:

Արածանու վերին հովտին մէջ Ի Բագրեանից, Մանազքերիցին մօտ 10 մղոն հիւսիս-արեւմուտք: Յատկապէս կոփուած և ողորկուած մի բարձր ժայռի վրայ՝ բաղկացած կարտոն-կանաչագոյն գիւտտիտէ, Մեհուա արծանագրած է իր ամենաճոխ յաղթանակներէն մէկը: Սա է նաեւ ամենալաւ եւ ամբողջապէս անվթար խալիզ սեպագրութեան նմուշը:

Սալիզ պատմագրութեան բառամթերքի ամենէն ուսովական ոճերով Մեհուա կը պատմէ իր արշաւանքը Տայոց երկրի Ուտուպուրիին թագաւորին դէմ, անոր նուաճումն և բազմատեսակ տուրքերի զանձումն՝ ընդ որս եւ ոսկի եւ արծաթ:

Սակայն Մեհուալի այդ 36 տողեայ արծանագրութեան մէջ կան բազմաթիւ բարեք և նոյնիսկ մի ամբողջ տող որոնք ցարդ կը մնան բոլորովին անմեկնելի:

Մորթման<sup>(22)</sup> եղաւ առաջինը եղծելու այդ արծանագրութիւնը՝ ի հարկէ հանդերձ սկզբնական անխուսափելի սխալներով: Նա այդ բարդ կը կարդայ a-sa-a-zi-e (տես անորը, էջ 514, տող 2), եւ մեկնաբանութիւնը՝ տողք 545-546) և բաղդատական-լեզուաբանական մի քննութիւնէ յետոյ բարդ կը նոյնացնէ հայերէն շարժել բային հետ:

Սէյս<sup>(23)</sup> որ զլիսաորապէս օգտուած է Մորթմանի վերոյիշեալ գործերէն եւ Ս. Գիւլյանի վերծանումներէն, 1883/ին հրատարակեց մի շատ աւելի ուղիղ ընթերցում, և ըստ երևոյթի՝ աւելի բանաւոր մի թարգմանութիւն: Դժբախտաբար ձեռքիս տակ չունիմ Հայր Պատրիարքեանի արշաատութիւնը՝ անկէ եւս օգտուելու համար: Բռտին ղժուարութիւնը կը կաշտանայ ոչ միայն անոր նշանակութիւնը ճշտելուն՝ այլ եւ յաջորդ տողի առաջին բառի հետ անոր ունեցած հաւանական քերականական յարաբերութիւնը որոշելուն մէջ:

ԱՐՇԱԿ ՍԱՅՐԱՍՏԵԱՆ

(Շարունակելի)

Ս. ՊԱՏՐԻԱՐԳԻՆ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԵՂԱԿՐ

Կը շարունակէ դէպի բարեւում իր բերականն ընթացքը. բժիշկը մանակի կերպով երկիցս բացաւ զանէ փարոքիքն օբրուսիլն՝ վիրաւորուած կեանքն համապատասխանող կեանքը եւ հաստեց ոսկրիքն ամապնդուած ըլլալ: Հաւանաբար, երկու կամ երեք բարս յետոյ, Սրբազան Հայր պիտի կարենայ Աստուծով իջնել անկողինէն, որ է այսօր (29 Յունվ.) փառասուն օրերէ ի վեր: Յաւեր անհետացած են բոլորովին. ջերմութիւնը գրեթէ բնականն է, բարձրացած չլրլալով աւելի քան 37 ստիգմանը: Միակ ներզուրիւնն է ձանձուրիւքն սեղեստ. որուն սակայն փայտեալ կը յայրաճարէ, ընթերցումով, փոքր ի քան պատշտական պարագումներով եւ գրելով: Ընկալման դուրսքեան մէջ է որ գրեց «Սիւն»ի Յունուարի եւ Փետրուարի խմբագրականները եւ իրմ ստուգուած ուրիշ գրութիւններ:

Միաբան շարունակ կ'այցելեն. համակրական արտայայտութիւնք կը շարունակուին ամէն կողմէ. Լաքից պատրիարք, միւս հողերու պետք եւ միաբանութիւններ դարձեալ այցելեցին. երուսաղէմի կառավարիչը՝ Մր. Քիդրոյ, որ քանիցս փոխանորդ էր դուրսէն, ինքն անձամբ եւս այցելեց, նոյնպէս հիւպատոսներէն ոմանք, մեր Ամանորին առջիւ: Արտասահմանէն, միջեւ Սմերիկայէն եւ Հնդկաստանէն եւս, հասած են ցուակցական եւ բարեմարտական հեռագիրներ եւ նամակներ: Առաջին հեռագիրը եղաւ Արմենակ Պէյ Կամարական՝ երկայտեան, ապա բարեբար Գալուս Պէյ Կիւլայեկեան՝ Բարիզէն, երկիցս. Բարեգործականի կեդրոնը, Տիգրան Կամարական, Արակ Զօպանեան, Տիլիկ Քոչեան՝ Նիսէն, Ասուրկ կարոյկոսը՝ Համայէն, Ղաթինբու Պատրիարք՝ Գահիբէն, Գահիբէն Արեւելս. Նի Նոբէն, Բոս. Աղոնք, Հ. Ալիբեան՝ Վիեննայէն, Տ. Վրամատարն Սրբազան, Բանանայից դասը եւ Եկեղեցու շոգաբարձութիւնը՝ Բարիզէն, եւ քանի մը հարիւր ուրիշներ, սամանակից եւ հեռապահման երկիրներէ: Շարք մը առաջ հասաւ նոյնպէս Անեայն Հայոց Վեհ. Ս. Հայրապետին հեռագիրը, որով Ն. Ս. Օմուրիքն իր վրդովմունքը կը յայտնէ եւ մտաբաններ կ'ընէր, եւ կը հաղորդէր քի Միաբանութեան հանդերձ բժշկութեան աղորները բրած են Ս. Էջմիածնի Մայր Տաճարին մէջ:

(22) A. D. Mordtmann: Entzifferung und Erklärung der armenischen Keilschriften vom Van und der Umgegend. In Zeitschrift der deutschen Morgenländischen Gesellschaft. XXXI. (1872), էջք 544-546:

(23) A. H. Sayce. Journal of the Royal Asiatic Society XIV (1882), no. 30, էջք 540-43:



**ԱՄՍՆՈՐ.** — Ըստ Հին Տումարի (Քուռուար 13ին Ն. Տ.) տարալիբրին, երեկոցեան ժամերգութենէն ետքը, ամբողջ միտարանութիւնը, վարչապետը և արհարարները, այխտաւոր եղբարք և ժառ. Անտանք, ուսուցիչք, դիւանի պաշտօնայք, գլխաւորութեամբ Տ. Մեսրոպ Արքեպս.ի, պատրարքարանի գահլիւր եղան, ուր Պատրիարքական Փոխանորդ Տ. Մկրտիչ Արքեպս. յանուն Ամեն. Ս. Պատրիարք չոր ընդունք ամբողջ միտարանութեան շնորհաւորութիւնները: Նորին Սըրբազնութիւնը, յետ Նոր Տարուոյ սեմին պատշաճ խորհրդածութեան և յորդորներու, և Սրբազան Պատրիարք չոր շուտափոյթ ապագինման կամար մայրխանքներու, բաշխեց Նոր Տարուան աւանդական նուէրը, 1938 տարուոյ Օրացոյցները:

— Ամանորի լուսնույս երեկոյին, ժառ. վարժարանի մէջ արքեպս. Կալանտի շատ զուարթ երեկոյթ մը, ի ներկայութեան ուսուցչական մարմնի և աշակերտութեան. եղան ուղեբժնիւր աշակերտութիւնը տեսչութեան և ուսուցչութեան, և տեսչութիւնէն աշակերտութեան: Երգութեան երգիւր, եղան զուարճալի արտասանութիւններ, խախեր, անհնկայներ, կաշիք, կաշիք:

Ամանորի առաւօտուն, հանդիսաւորապէս պատարագեց և ջարտեց Տ. Արտասաղ Արքեպս., բնարան առնելով Վերթուս Կացե՛ք, յամենայն ժամ ազօթա արարէք և աւետարանական յորդոր: Զինուորի մը տրուած հրամանին նմանուց այն խօսքը, քրիստոնէսներ ևս հոգևոր զինուոր լինելով պարտին հնազանդիլ այն պատուէրին: Թորոքեց արթնութիւն կեանքի առնէ մարդի մէջ: Յետ միջօրէի ժամը Յին Սրբազան Արքեպս. Կալանտի, Տնօրէն Խորհրդի անդամներ և ուսուցչական կազմը, Ամանորի առթիւ շնորհաւորական այցելութեան մը առնէ ժառ. վարժարան, աշակերտութիւնը ժառանգաբար ջալլիբզով առաջնորդեց այցելուները վարժարանի մեծ սրահը որ շատ ճաշակով զարդարած էր կաղանդի առթիւ, եւ ուր Տիրացու Ժիրայր Սրկ. Ընծայարանի եւ վարժարանի աշակերտութեան կողմէ կարգեց ինամած ուղեք մը, Նոր Տարուոյ սեմին վրայ, պատշաճ խորհրդածութիւններէ վերջ կը յայտնէր ամբողջ աշակերտութեան երախտագիտական եւ որդիական սիրալիբ զգացումները: Նորին Ամենապատուութեան, և լայնակուն վարչութեան, Պատրիարքական Փոխանորդ Տ. Մկրտիչ Սրբազան, յանուն Ս. Պատրիարք չոր և Տնօրէն Փողոյզի, իր զորուհասութիւնը յայտնեց արտայայտուած ազնիւ զգացմանց կամար, և յորդորեց աշակերտները որ զիստան ժամանակին յարգը եւ աղէկ գործածեն զայն: Երգութեան Նորին Ամենապատուութեան ձեռնած Վեր, վեր, ուրբա՛ս ձեր ճակատներ վարարակէ մաղթիբզը, եւ զան Սրբազան Պատրիարք չոր ապագինման կամար բարձրագոյնութիւններ:

Երեկոցեան Սրբոց Թարգմանչաց վարժարանի կողմէ արուեստ. Ամանորի առթիւ փոքրիկ հանդիս մը, ուր փութակացած էին ծնողներ և ժողովրդեան բազմութիւն մը, վայելիլու համար իրենց փոքրիկներուն Ամանորի հանգիսը: Եղան ման-

կական արտասանութիւններ, պարեր, մարզանքներ, կինդանի պատկերներ և ներկայացումներ:

**ԾՆՆՈՒՆԻ.** — Ս. Ծննդեան տօնն այ վաղաջական սովորութեան համաձայն, պատշաճ հանդիսաւորութեամբ տօնուեցաւ Փրկչի ծննդեան պատմութեան վարչին վրայ:

Ծննդեան նախօրեակին — ճրագալոյցին — կէսօրէն առաջ ժամը 9ին ամբողջ միտարանութիւնը զլխաւորութեամբ Տ. Մեսրոպ և Տ. Արտասաղ Արքեպս.ի սրբոցներու, ու յը ինքնաշարժեալ ծանր և հանդիսաւոր գնացելով Բեթղեմէմ ուղևորեցան: Ինքնաշարժեալութեամբ թափուրն առնլուէն կ'ընթանային Վժօթոր-սալքըլըսար որն ինքնաշարժ երկու սպաներ եւ տեղացի հայոց սկառուական խումբին պետերը՝ հեծեկանելով:

Ս. Եղիշար բարձունքին — կէս ժաման Բեթղեմէմի և Երուսաղէմի միջև — թափօրը կանգ առաւ պահ մը, ընդունելու համար շնորհաւորութիւնները Բեթղեմէմի ջալլաբապետաների ներկայացուցիչներուն և հայ, յոյն և լատին հասարակութեանց մուխրաճնուրն, որոքք, ըստ սովորութեան մինչև կէս ժաման զիմաւորութեան կուգան ծննդեան պաշտօնական երթերուն: Բեթղեմէմի առջև անդիտալի յառաջընթաց սպաները փոխանակուեցան տեղայն Վ. Ճարտ. զինուորներով, որոնք երկուքը չըջապատեցին հանդիսապետ Սրբազաններուն ինքնաշարժը, իսկ երեքը թափօրին զուխը անցան:

Ծննդեան երեկոցուոյ կիսաւորաց տանարի ընդարձակ հրապարակին վրայ կազմութեան թափօրը, որուն կը մասնակցէին Բեթղեմէմի կառավարներ, ջալլաբապետը, ոստիկաններ և այլ պետական բարձրատիկան անձնաւորութիւններ: Միզմ անձրիկ մը տակ, մինչ զուարթ և աւետաւոր կը զօղանջեալ հայկական նորակառոյց կաթողիկէի զանգակները, թափօրը թորհուրդ մեծը հնչեցնելով մուտք գործեց Տանարէն ներս և բարձրացաւ մեր վանքը, ուր հանդիսապետ Տ. Մեսրոպ Սրբազան առաջին անգամ ըլլալով աւետեց ամէնքին Փրկչի ծննդեան Աւետիսը: Թափօրէն ետքը՝ պետաւոր անձնիք պատուաւորութեան վանքի Տեսչարանին մէջ:

Ժամը մէկուն, Ծննդեան երեկոցին յիսնաշարքը գահիթին մէջէն շրջապատով եւ հանդիսաւոր թափօրով էլք կատարուեցաւ Ս. Այբը, ուր միաբանութիւնը և սպա ժողովուրդը կատարեց իր սխալը: Անկէ ետք սկսաւ Ծննդեան զրապալուոյ պաշտամունքը որ տևեց մինչև երեկոցեան ժամը վեց: Ճրագալոյցի պատարակին երգեցին, շատ զմայլելի կերպով, Թարգմանչաց վարժարանի աշակերտներուն շոկուած փոքրիկներու երգիչ խումբը զեկավարութեամբ երամիշտ Տ. Պատկ Սրբապետի, որ յատուկ աշխատեց թափած էր սպաւորիչ և շինչ զարձնելու համար Ծննդեան երգեցողութիւնները:

Գիշերուան 6, կատարուեցաւ Ծննդեան ապաւտուանքը, հանդերձ երկու պատարագներով: Վճէր յեղինիցոյն, վարչապետը և զպիրք Ս. Այ-

ըր իշան, ուր կատարուեցաւ առաւօտեան տա-  
մարտութեան այն մասը որ ուստիոյ միջոցա-  
ցրուեցաւ անձնուրէք, Եննդեան Աւետարանի  
մէկ մասին ընթիւրցումէն ետք թաղպմանուց վար-  
ժարանի փոքրիկները, սանդղիկներու վրայ կե-  
ած, դայն է անուշ ձայնով երբեցին Փփառք ի  
բարձուեալը, որ այդ միաստուեր է կանխեղնե-  
րու ու մամբուս ուղղապարտներով խորհրդաւոր-  
ուած Այբրին մէջ, հրեշտակային էր պարզապէս :  
Կարծես վերտախն կրկնուեցաւ այն պահը, երբ  
տոյն երբը առաջին անգամ հնչուեցաւ ի լուր  
այնտարի երկնային անննչներու կողմէ : Փփառք  
ի բարձուեալ երկրորդ մասը երբեցին Քառան-  
կապարց սանիւր է Սարկաւապերն : Ապա եղաւ  
նակուեցաւ ՎՄար Սուրբ սգանքի լուսնայն ջա-  
րողը : Ս. Ամբոսոյ Սարկաւապաց բերնով ամբողջ  
այնտարի բարձանքն էր որ ըր բարձանք առ տոս  
Տիրամօր երբ անուշ կ'երթէին Արայան՝ վասն մեզ  
զու ի Իճ վարմանայն Աստուած : Ար լուսնցին պա-  
ստաւմն : Դադարեցին յարկանման թմանաց, սքն-  
կեցի սեւ եւ արդարաբնի ի յերկի, ապայեմ : ՎՍուրբ  
Աստուածաճէն ետքը, ժամերթիման սովորական  
ընթացքէն փոքր ինչ շեղուամով, կ'երգուէր Խոր-  
նուրդ Մեծ շարակամբ եւ «Այսօր եօս է Սուրբ Իմնդեան  
տաղը : Այբրին ցածուկ ձեղունը կը թնդար երբ  
դոյրէք լիաբերան կը գոչէին «Քրիստոս ձմաւ եւ  
յայննցաւ : Ապա Ս. Մեծարող Սրբազան ձայնան-  
փութիւր առչէ կարգազ անուր չալուութեան ուղ-  
ղուած պատգամ մը :— Ռատիոյ փոքրիկ մեքենայ  
ըր գրուած էր Հիւանդանոցին մէջ, Ս. Պատրիարք  
ձոր սենեակը, ուսկից Ս. Ամնայապառուութեան  
փոքրիկով հոգիխառուեալ էր իր Միաբանութեան  
հետ, այս խորհրդաւոր պատուէ :

Աննիշխապէս ետքը կատարուեցաւ գիշերային  
բերանաց պատարապը : Զբօրնեաց արարողու-  
թեան առաջ Տ. Մեծարող Արքեպ. քարոզից  
սեկայք հրթիցուց մեռէն. ցրեթիցեմ, է անսցուք  
դի՛նք է բանն այս որ եղև մեզ քնարանով,  
նկարագրեց հովուաց երկրպագութիւնը և յորդ-  
րեց ներկայ հաւատարեանները որ հովուաց նման  
կենդանի է մաքուր հաւատքով մանեն Ս. Այբր  
է երկրպագեն Մանուկ Յրուսեմին :

Զբօրնեաց արարողութիւնը կատարեց շատ  
տաղաւորիկ կերպով Տ. Արտաւազդ Արքեպ. որ  
Միաբանութեան հետ միասին հսկեց ամբողջ գի-  
շերը, իր մասնակցութիւնը բերելով Եննդեան  
գիշերուան այս մեծապայելուշ արարողութեանց  
մէ՛կ իրրկ աննդիսպեղան և թէ՛ իրրկ մասնակից :  
Առաւօտեան դէմ, մատուցուեցաւ Եննդեան  
եպիսկոպոսական հանդիսարար Ս. Պատարազը, Ս.  
Այբրին վրայ, Պատարաքից Տ. Մեծարող Արքեպ. :  
Հակահակ օրուան աննպաստ եղանակին, և  
անընդհատ անմըկին, ժողովուրդի պատկառելի  
բազմութիւն մը փոքրիկ մը բեթիցեմէն, Իճ-  
նանդը իր իսկ պատմական վայրին վրայ տօնա-  
խմբութեւ բարեպաշտիկ զգացումով, երեք պա-  
տարաքներու և հաւատացեալները զուեղա-  
զուել ժամեցան Ս. Սիւղանին հաղորդուելու համար  
Փրկիչ Մարմնոյ և Արեան խորհուրդին :

Առաւօտեան ժամը 8.30ին ինքնաշարժներու

նոյն թափօրով և նոյն շքով վերադարձաւ Միա-  
բանութիւնը Երուսաղէմ և միանալով հոս մա-  
քած եղարց կհտ, «Երուսաղէմ մեծ» եղանակելով  
պատրիարքարան ելաւ, ուր Պատարաքական  
Փոխանորդ Տ. Վիգորիկ Արքեպ. յանուն Ամեն.  
Ս. Պատրիարք ձոր ընդարեց զանունը Տ. Մեծարող  
Արքեպ. հակիրճ քանի մը խօսքերով աւետեց  
Ս. Եննդեան աւետիար զոր կը բերէր Ս. Այբրին :  
Եննդեան տօնին առթիւ՝ Երուսաղէմի մէջ  
և ս, ձրագալոյցին հանդիսի ս, պատարաք մատու-  
ցուած էր Ս. Հընդապագատաց եկեղեցիին մէջ  
և Եննդեան առաւօտուն, գիշերուան միջնաշրջով  
կատարուած էր Եննդեան արարողութիւնը ի Ս.  
Յակոբ : Պատարաքած էր ըստ ընկալեալ սովո-  
րութեան, Ս. Հընդապագատաց եկեղեցիի տե-  
սուչը, Տ. Վահան Վրդ. քարոզած՝ Տ. Տիրան Վրդ. :

Իմնդեան Մեծ եղզին Մայր Ճահարի մէջ պա-  
տարաքի՛ց ըստ սովորութեան՝ վանուցս ևւազ  
թարգմանը Տ. Յուսիկ Վրդ. : Բարողեց Տ. Վիգորիկ  
Վրդ. օրուան խորհուրդի — հոգւոյ անմահու-  
թեան — մասին, ներկայացուց զայն իրրկ մէկը  
մարդկային աղօր ամենէն առաջի յոյսերէն : Յի-  
սուս իր խօսքով, իր գործքով և մանաւանդ իր  
կենեքով հաստատեց անոր ստաւութիւնը :

Միաբանութիւնը, սարկաւապերն ու չալ-  
կերտներ այս երկու օրուան մէջ խումբ առ խումբ  
այցեցեցին Ս. Պատրիարք ձոր, և իր խնդրանքին  
վրայ, երբեցին «Երուսաղէմ մեծ», ՎՄար ձայն հար-  
բական, «Ով զարմանալին և Փփառք է բարձուեալ» :

— Տ. Շեղուց Վրդ., ամսոյ 22ին, Եննդեան  
տօնին առթիւ, Գաղա մեկնեցաւ հաղորդուելու եւ  
հոգեորպիս միսիթարեւոս տեղուն փոքրթիւ  
հայտնութիւնը. — Ընդամէնը 20 հոգի, բազկացած  
2 ընտանիք և 9 այս ներքեան, որոնք կը ծա-  
նայուին Ք. Մ. Տ. ի անդիլոյական հիւանդանոցին մէջ :  
— Վերագարձաւ ամսոյ 25ին :

Քրիստոսի Եննդեան Ռ. Թորէքին — Թլիսաու-  
քեան եւ Անու անակոյոյ քեան տօնին — շարախառնով  
հանդիսաւոր մուգ զօրժուեցաւ Ս. Յարութեան  
Տահարը, և Ս. Պատարաք մատուցուեցաւ Քրիս-  
տոսի Գերեզմանին վրայ : Պատարաքի և կարճ  
ու աղբու քարոյ մը խօսեցաւ Տ. Արտաւազդ  
Արքեպ. «Գնացէք, ստոգեցէք վասն մանկանն  
քնարանով, գեղեցիկ կերպով հակարարեց սերձ-  
նիկ ճանապարհորդներուն — մոպեղուն — եր-  
կըրպագելու իլծը շերովգէսի նենգածէա խոր-  
հուրդին հետ : Սե այս օրուան խորհուրդը —  
Եննդը — շատ պատուեց կերպով կայեց ցրեք  
մանի խորհուրդին հետ. ցոյց տալով որ մարդու  
մը գերեզմանին վրայ իսկպպեւ կը հանցուի ա-  
նոր ծնունդի արժէքը և Նշանակութիւնը :— Պա-  
տարաքներ ետքը, Միաբանութիւնը թափօրով եւ  
ՎՄար ի լուսոյ շարականն երբեցողուեց մամբ  
ու զակի Պատրիարքարան ելաւ, ուր կատարուեցաւ  
Ս. Ամբոսոյ տարիկան անօրնէնք հանդիսարու-  
թեամբ Տ. Արտաւազդ Արքեպիսկոպոսի :

ՄԵՆԿՈՒՄ Տ. ԱՐՏԱՎԱԶԳ ԱՐՔԵՊՍ. Ի. —  
Եննդեան Ռթորից յաշորդ օրն իսկ մեկնեցաւ

Հայկէի բազմաբոլորն առաջնորդ Տ. Արտաւազ Արքեպս. որ մեծապէս օգտակար հանդիտացաւ Ս. Աթոռոյս համար այս տօնական օրերուն:

Նորիկ Սրբազնութիւնը մաճն օր անխափան կ'այցելէր հիւանդանոց Ս. Պատրիարք Հօր:

Արտաւազ Սրբազնութեան ժառանգաւորաց վարժարանի տեսչութեան հրահրով երկու այցելութեան էր վարժարանն և խօսած՝ աշակերտութեանն. առաջին առթիւ՝ աշակերտաց հոգումնին վեհութեանն և պարտականութեանց մասին: Երկրորդ անգամին, Հայ եկեղեցւոյ և հայ ժողովուրդի ներկայ կացութեան մասին, ցոյց տալով թէ հակառակ ներկայ աննպաստ պայմաններուն հայ ժողովուրդը իր սրտին մէջ միշտ վառ կը պահէ իր ազգին և եկեղեցիին սէրը. ապա մատնանշեց այն զերբ որ հոչուած է կատարել Յրատալէ՛մ իր ուսնալ վարդապետներով: Երրորդ անգամին Սրբազնութեան և իր հրածնելու այցելութիւնը վարժարանն և առանձնաբար իր հայրական յորդորները և օրհնութիւնը:

Սրբազնութիւն ողջերթի ընկերացան մինչև Լիւզի կայարան Տ. Տրդատ, Տ. Պարգև և Աստղ Թարգման Տ. Յուսիկ վարդապետները:

**ԲՆՄ ԵՆԿՂ ԵՏԻՈՅ.** — Բայի Աւագ և Երւնդեան տօներու առթիւ խօսուած քարոզներէն, Ս. Աթոռոյս զանազան եկեղեցիներու ընծարէն, օտարական կիրակիներուն խօսուած են քարոզներ քրոյս համառօտութիւնը կը զենք յայտել:

Յունուար 2, 4/ր. — Ս. Յարութեան Տաւադի հայոց վերնատան մէջ քարոզեց Տ. Հայրիկ վրդ. Փարիսեցիի և մաքառարի առակոյ մասին — ցոյց տուաւ թէ էջմարիտ աղօթքը ի կայանար Աստուծոյ հանդէպ ըստուած յանձնադատան զիրքի մը մէջ այլ խոնարհ և խորունկ ինքնադիտութեան մէջ:

Յունուար 9, 4/ր. — Ի Ս. Լընշակապետ քարոզեց Տ. Սերոյմէ վրդ. սա ընթանալով. շեւսած Պետրոս, Արծաթ կամ սուլի ոչ ունիմ, այլ սօր ունիմ տաց զեզ՝ (Գործ. Գ. 6) քարոզեց թէ կենքը օգտակար զարմենլու լուսայոյն հրաշնակը թալ կարենալուն մէջ կը կայանայ. տալ՝ դրամ, մտաւոր պաշար, միթիւրութիւն և մասնաւոր կրօնական ներշնչում. Անդրազարմաւ Աւագ տօներու Սօրբերու մասին, զանոնք ներկայացնելով լաւագոյն տիպարները, որոնք կը բացած են իրենց կենքը ամբողջութեամբ առև՛ փառս Աստուծոյ և յօգուտ իրենց նմաններուն:

Յունուար 16, 4/ր. — Ի Ս. Լընշակապետ քարոզեց Տ. Յուսիկ վրդ. «Որ մեծն է ի մէջ՝ եղիցի Ձեզ սպասաւոր» ընթանալով. պարզեց ստոյգ և իսկական մեծութեան իմաստը, որ երբեք չէր կայանար՝ փառքի, պատիւի կամ քարծր պաշտօններու մէջ, այլ ուրիշներու ծառայելու և ետին նուաճումին մէջ, Ետին նուաճումը մեռք

կը բերուի խոնարհութեան առաքինութեան կիրարկումով, իսկ խոնարհութիւնը կը կայանայ անձին իսկական հանաչումին մէջ:

Յունուար 23, 4/ր. — Ի Ս. Յարութեան հայոց վերնատան մէջ քարոզեց Տ. Սիրն վրդ. շեւսեմ լոյս ախարարի» ընթանալով. բացատրեց թէ ինչպէս որ արեւել լոյսը կենքը կուտայ բընուութեան, այնպէս ալ Յիտուսի լոյսը կ'ենքը կը շնորհէ հոգիներուն: Հայ աղոթք ախարարի լոյսը ընդունողներէն առաջիններէն եղաւ, որով կը բացաւ տոկալ այն ահաւոր տառապանքներուն օրոնց մէջէն սոնցաւ:

Յունուար 30, 4/ր. — Ի Ս. Յարութեան քարոզեց Տ. Սերոյմէ վրդ. որ ներկայացուց Յիտուսի առաջին գործունէութիւնը ի Նազարէթ (Ղուգ. Գ. 14), ու բացատրեց թէ Յիտուսի անձին հմայքը և ուսուցման աստուածային հանգամանքը մարդու մէջ կը ստեղծեն էջմարտութեան և բարոյականի զգացումն ու զիտակցութիւնը. սակայն յաճախ մարդկային նկատումներ և հասարակ զգացումներ արգելք կը լլան զանոնք ընդունելու և գործադրելու:

**ՊԱՇՏՈՍԱԿԱԿԵ ԱՅՅՆԼՈՒԹԻՒՆՔ.** —

Յունուար 1ին, Երեզրացւոց Նոր Տարիին առթիւ, Ս. Պատրիարք Հայրը, շնորհաւորական քարոզեր զրկեց Բարձր Գովիսէրին և այլ պետական բարձրաստիճան անձանց և օտար տէրութեանց հիւպատոսներու և զեպսաններու:

Յունուար 11ին, ըստ Հին Տօմարի մեր Նոր Տարիին առթիւ, Պատրիարքարան շնորհաւորական այցի եկան Բարձր Գովիսէրութեան կողմէ՛ Ռուհի Պէյ և Բարձր Գովիսէրի անձնական թիկնապարհ, հիւպատոսներ և պետական այլ բարձրաստիճան պաշտօնատարներ:

Յունուար 20ին, մեր Ս. Ծննդեան տօնին առթիւ, Պատրիարքարան շնորհաւորական այցելութեան եկան Ֆրանչիսկեցի Կիւսգոտի փոխխանորդը 7 ընկերացող պարագայտներով, Լատինաց պատրիարքարանի փոխանորդ Եպիսկոպոսը իր հետևորդներով, Մարտիրոսներու, Յոյն և Հայ կաթողիկոսներու մեծաորները, Ռուս և Անկլիքան Եպիսկոպոսները, մեզի հետևորդ Ղապի, Ատորի և Հապէլ միաբանութիւններ՝ իրենց մեծաորներով, և ի վերջէջ Յունաց փոխխանորդը՝ Սինդական Եպիսկոպոսներով և վարդապետներով: զորս ընդունեց Լուսաբարպետ Տ. Սեբրոյ Արքեպս. Տ. Արտաւազ Արքեպս. ի հետ, շրջապատուած վարդապետներով:

**Ժ.Ս.Մ.Ա.Ն.ՈՒՄ.** — Յունուար 26ին վերադարձաւ ժառ. Պարթարանի անզլիբեքէի ուսուցիչ Կանոնիկոս Պրիմաճէն, որ արձակուրդով Ամենիկա մեկնած էր 7 ամիսներ առաջ: